

1708

The image shows a portion of a graphic design. In the center, there are large, bold, black letters 'T' and 'L' on a bright orange background. To the left of the 'T', there is a diagonal stripe composed of blue, green, and pink. Above the 'L', there is a curved shape with horizontal stripes in red, yellow, and blue. The overall style is graphic and modern.

74

74

26-38

MATERIALIEN ZUR GESCHICHTE DER ARMENISCHEN KUNST,
PALÄOGRAPHIE UND MINIATURMALERIE

II.

Das Skevra-Evangeliar vom Jahre 1197, aufbewahrt im Archive
des armenischen Erzbistums Lemberg

Beschrieben von
P. NERSES AKINIAN

MIT 18 ABBILDUNGEN IM TEXTE

Wien 1930.

ՆԻՒԹԵՐ ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻ, ՀԱԳՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՆՐԱՆԿԱՌՈՒԹԵԱՆ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Բ.

ՍԿԵՎՐԱՎԻ ԱԻԵՏԱՐԱՆԸ 1197 ԹՈՒԱԿԱՆԵՆ ԼՎՈՎԻ ՀԱՅ
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՄԷԶ


ՆԿՐԵՑԳՐԵՑ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԵՍՈՒՐԵՑ

Հ. ՆԵՐՍԵՍ Գ. ԱԿԻՆԻԱՆ

ՄԽԻԹ. ՈՒԽՏԵՆ

18 ՆԿՐԵՑ, ՅԵՍԳՐԻ ՄԵԶ

ՎԻԵՆՆԱ
ՄԱՆԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ
1930



ՆԻԽԹԵՐ ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻ, ՀՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԵԽ ՄԱՆՐԱԿԱՐՁՈՒԹԵԱՆ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Բ.

MATERIALIEN ZUR GESCHICHTE DER ARMENISCHEN KUNST,
PALÄOGRAPHIE UND MINIATURMALEREI

II.

MATERIALIEN ZUR GESCHICHTE DER
ARMENISCHEN KUNST, PALÄOGRAPHIE UND MINIATURMALERIE

II.

DAS SKEVRA-EVANGELIAR VOM JAHRE 1197,
AUFBEWAHRT IM ARCHIVE DES ARMENISCHEN
ERZBISTUMS LEMBERG

BESCHRIEBEN UND DARGESTELLT VON

P. NERSES AKINIAN

MITGLIED DER MECHITHARISTEN-KONGREGATION

MIT 18 ABBILDUNGEN IM TEXTE



WIEN
MECHITHARISTEN-BUCHDRUCKEREI
1930

ՆԻՒԹԵՐ ՀԱՅ ԱՐՈՒԵՍԻ, ՀԱԳՐՈՒԹԵԱՆ ԵԽ ՄԱՆՐԱԿԱՐՁՈՒԹԵԱՆ
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Բ.

ՍԿԵՎՐԱՅԻ ԱԻԵՏԱՐԱՆԸ 1197 ԹՈՒԱԿԱՆԵՆ ԼՎՈՎԻ ՀԱՅ
ԱՐՔԵՊԻՍԿՈՓՈՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՄԷԶ

ՆԿՐՈՎԿՐԵՑ ԵՒ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՑ

Յ. ՆԵՐՍԵՍ Վ. ԱԿԻՆԵԱՆ

ՄԻՒԹ. ՈՒԽՏԵՆ

18 ՆԿՐՈՎ ԲՆԵՎՔԻ ՄԷԶ



ՎԻԵՆՆԱ
ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ
1930

Արտատպուած "ՀԱՆԴԵՍ ԱՄՍՈՐԵԱՑ" է

1930, թ. 1—4:

Separatabdruck aus HANDES AMSORYA

1930, Nr. 1—4.



29726-61

ՍԿԵԽԻԱՅԻ ԱԽԵՏԱՐԱՆԸ 1197 ԹՈՒԱԿԱՆԷՆ ԼՎՈՎԻ ՀԱՅ
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՄԷՋ

1. Քանի մը խօսի:

Լեհաստանի հանրապետութեան լվով (Lwów, գերմ. Lemberg, Հին Հայոց՝ իլով) քաղաքի Հայ Արքեպիսկոպոսարանի Գրադարանը Հին Ժամանակներէ ի վեր խնամով կը պահէ Հայ մանրանկարչութեան սքանչելի յուշակերա մը, նկարագարդ Աւետարան մը, որ գրուած է 1197/98 թուականին Սկեւոսի վանքին մէջ:

Անոր նկարագրութիւնը և նկարներու ցուցագրութիւնը մինչեւ օրս չէ ներկայացնել Զեռքբերին նկարագրութիւնը, Յիշտակարաններուն:

Անցեալ զարուն սկիզբը, երբ Հ. Մինաս Բժշկեան¹ կու տար ակնարկ մը Լեհաստանի Հայ գաղթականութեան ժամանակակից կեանքի վրայ, յիշատակութիւն չէր ըներ Աւետարանին մասին. Հաւանորէն այն ժամանակ գեռ չէր մտած Աւետարանը Հայ Արքեպիսկոպոսարանի Դիւանը:

Առաջին անգամ տեսած է Աւետարանս Հ. Ռափայէլ Պարոնէ, անգամ Վիեննայի Միտթարեան Միպրանութեան, 1877ին, "որ ընդօրինակելով անոր Յիշատակարանները մի մի օրինակ դրկած է Վիեննայի և Վենետիկի Միտթարեան Հայրերուն": Հ. Ղ. Ալիշան իւր Ս ի ս ո ւ ա ն ի մէջ (էջ 74, 98) երկիցս կը յիշատակէ ձեռագիրս, շատ համառու քաղաքածներով Յիշատակարանէն, եւ կամ էն ի շ, էջ 161, 164—165, որը կը հրատարակէ երկու յիշատակագրութիւններ:

Աւետարանին մանր նկարագրութիւնը կը պարուիմ Հ. Գրիգորիս Գալէմքեարեանին, որ 90ական թուականներուն այցելելով լվով, իւր գովելի սովորութեամբ հետաքրքրուած է անով և կազմած ճշգրիտ նկարագրութիւնը: Հ. Գալէմքեարեան չէ հրատարակած, սակայն, իւր այս ցուցակագրութիւնը, ես դույց զայն իւր անտիպ աշխատութիւններուն մէջ:

Նորագոյն ժամանակներս Աւետարանին վրայ խօսած են J. Strzygowski և Józef Piątrowski². Վերջինս տուած է նաև Համա-

¹ Ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վենետիկ 1830:

² Katedra ormiańska we Lwowie w świetle restauracji i ostatnich odkryć. Lwów 1925, էջ 10—11 և նկար 33—40: Այս նկարներէն Հինդին կլիքները

ուս նկարագրութիւն մը Զեռագրին եւ Հրատարակած է մանրանկարներէն 7 նկար միագոյն: Strzygowski, որ խոսացած էր³ առանձին ուսումնամասիրութիւն մը նուիրել Աւետարանին մանրանկարներուն, մինչեւ օրս տուած է միայն նմոցներ անոր մանրանկարներէն⁴: Երկու նկար ներկայացնեցած է նաև H. Glück⁵:

Մեր աշխատութիւնը պիտի ըլլայ այս տեղ՝ յիցած Հ. Գալէմքեարեանի եւ J. Piątrowskiի տեղեկութիւններուն վրայ, ներկայացնել Զեռքբերին նկարագրութիւնը, Յիշտակարաններուն:

Անցեալ զարուն սկիզբը, երբ Հ. Մինաս

Բժշկեան¹ կու տար ակնարկ մը Լեհաստանի Հայ գաղթականութեան ժամանակակից կեանքի վրայ, յիշատակութիւն չէր ըներ Աւետարանին մասին. Հաւանորէն այն ժամանակ գեռ չէր մտած Աւետարանը Հայ Արքեպիսկոպոսարանի Դիւանը:

Առաջին անգամ տեսած է Աւետարանս

Հ. Ռափայէլ Պարոնէ, անգամ Վիեննայի

Միտթարեան Միպրանութեան, 1877ին, "որ

ընդօրինակելով անոր Յիշատակարանները

մի մի օրինակ դրկած է Վիեննայի և Վենետիկի Միտթարեան Հայրերուն": Հ. Ղ. Ալիշան

իւր Ս ի ս ո ւ ա ն ի մէջ (էջ 74, 98) երկիցս կը յիշատակէ ձեռագիրս, շատ համառու քաղաքածներով Յիշատակարանէն, եւ կամ էն ի շ, էջ 161, 164—165, որը կը հրատարակէ երկու յիշատակագրութիւններ:

Աւետարանին մանր նկարագրութիւնը կը

պարուիմ Հ. Գրիգորիս Գալէմքեարեանին,

որ 90ական թուականներուն այցելելով լվով,

իւր գովելի սովորութեամբ հետաքրքրուած

է անով և կազմած ճշգրիտ նկարագրութիւնը: Հ. Գալէմքեարեան չէ հրատարակած,

սակայն, իւր այս ցուցակագրութիւնը, ես

դույց զայն իւր անտիպ աշխատութիւններուն մէջ:

³ J. Strzygowski, Kleinarmenische Miniaturmalerei, S. 43.

⁴ J. Strzygowski, Amida. Beiträge zur Kunstgeschichte des Mittelalters von Nordmesopotamien,

Hellas und Abendlande (Համարակուած կից Հետեւալ գործին՝ Max von Berchem, Amida. Mate-

րիալիք պատմութիւններէն թ. 2—5) եւ յիշատակարան-յիշատակա-

գրութիւնները (նկար 5—15):

Զեռքբերին նկարագրութիւնը իւր մանրամա-

սնութեանց մէջ կը պակի Մակլերի մօտ, այնպէս որ

դարձեալ Հ. Գալէմքեարեանի սովորով հարկ է զո-

հանալ այս կտի մէջ:

⁵ H. Glück, Die christliche Kunst des Ostens.

Berlin 1923, նկար 6 և 7.

նութիւններու եւ գունաւորման մասին։ Իմ
ընթերցողներուն ներողամտութիւնը պիտի
խնդրեմ, եթէ Ձեռազբիս նկարագրութիւնը
հակառակ իւր ամբողջութեան, մանրամաս-
նութիւններուն մէջ գոհացուցիչ չնկատուի։

2. ԳԵՆԱԳԻՐՐ :

Թուլքի՝ 426: Մեծութիւն՝ 29 × 22 սմ.։ Նիւր՝ սպիտակ մաղաղաթ։ Կազմ՝ 31 × 24 սմ.։ Քայտակող, կարմիր թաւիչով պատաժ, առաստ արծաթով կոստղած։ Առաջակողմէն չորս անկիւնները չորս աւետարանիչներ մեծագիր։ մէջ տեղը՝ խաչելութիւն, Մարիամ եւ Յովհաննէս առ ոստ խաչին. վրան գրերս՝ S W Պատկերները միացած են իրարու տափակ եւ հաստ արծաթով, նոյնպէս կողին եղերքները պատաժ են երկու մատ լայնութեամբ արծաթով եւ ունին արծաթեայ կողկապ, որոնց ականջները խլուած են։ Յետակողմը կը տեսնուին նոյնպէս չորս պատկերներ՝ չորս լաստին սուրբեր. մէջ տեղը Աստուածածինը Յիսուս գրկին, S W վերտառութեամբ, միացած իրարու թանձը եւ լայն արծաթով։ Բոլոր արծաթը ոսկեզօծուած է։ Կողերուն նմանահանութիւնը տուած է Ricotrowski, անդ, նկար 32—34։ Գիր՝ խոշոր երկաթագիր՝ միջակ մեծութեամբ։ Զարդագիր՝ չորս Աւետարաններու սկիզբը, թղ. 12 ա «Դ» հրեշտակ ձեռքին գիրք. 130 ա «Ե» հրեշտակ թեւաւոր առիւծի վրայ. 207 ա «Բ» թեւաւոր ցուլ. 327 ա «Ի» (տե՛ս նկար 10, 13)։ Նաեւ բնագրին մէջ շատ տեղեր. զանազան ձեւերով։ Խորաններ՝ թղ. 2 ա—10 Եւսեբիայ թղթին եւ Համարաբառի խորանները՝ թունազարդ, վիշտապազրդ, ծաղկազարդ, ոսկեխառն բազմագոյն մանրանկարներով։ Թուղթ մը (11) կտրուած հանուած։ Կիսախորանի՝ 12 ա, մէջ տեղը Յիսուսի անձինք, գլուխը լուսարձակ խաչով, որուն երկու կողմերը կը կարդացուին Ա. Ի. : Կիսախորանին կէս եռաբոլորակին տակ կը տեսնուի. Տ. ա. Ա. կառապահ, որուն Մասթեսի»։

ΕΚΚΛ
ΜΑΤΘΕΟΣ
130 ω , 207 ω , 327 ω : Αιμρηηδ երեսները գե-
ղագիր զրչութեամբ : Լուսանցազարդ՝ չորս
Աւետարանիշներու սկիզբը եւ տեղ տեղ լու-
սանցքներու վրայ : Մատթէոսի սկիզբը փոքր
բոլորակներու մէջ՝ Յիսոսս, Դաւիթ, Աբրա-
համ, Իսահակ եւ Յակոբ : Նկարք՝ թղ՝ 11 թ,
129 թ, 206 թ, 326 թ, չորս Աւետարանիշներ
(տե՛ս Նկար 8—12) : Բազմաթիւ լուսանցա-
զարդ մանր նկարներ բնազրին մէջ ցրիւ :
Դատարկ՝ թղ. 1, 419, 425, 426 : Փամանակ՝
Ոնէ = 1197 : Գրիչ՝ Գրիգոր Մլիճեցի
Տեղի՝ Մլիճի անապատ եւ Սկեւոս : Ստա-
ցող՝ Ստեփանոս Կրօնաւոր քահանաց : Տեղե-
կութիւնք՝ Աւետարանս կը պահուի կվովի
չոյ Արքեպիսկոպոսարանին Գրադարանին

⁶ Թուղթ մը կամ բղթեր ինկած:

բէջ, ներկայիս ի ձեռս Գեր. Յովսէփ Թէո-
դորովիչ արքեպիսկոպոսի:

Մատեանս է Աւետարան իր չորս Մասեռը: Յովհաննան կերպութիւնը:

Գլխաւոր Յիշտակաբան (Միջին և -

լրութիւն մեծի մարզասիրութեամն նորա լ
մեզ հաւատացեալս . զիարդ զաւրեաց արեամբ
եւ մահուամբ ը յնիւ զեկեղեցի եւ փոխարկե
աստուածային հրաշչեւք զանիձան յաւրհնու
թիւն , զմեղացն ախտ յարդարութիւն . զոր
թէ կամեացի ոք հաւասաեաւ զմեծութիւն
պարդեւացն փոքր բանիւ չափել զանչառ
աստուածատուր յնորհն անհնա՞ր է . վաս
զի ինքն եղեալ առաջին վկայ քարոզ եւ աւե

զկնի Ծ . ամի գրեաց Դ յԱսիա եւ ի Պատմու կղցւոնն : Արդ զի որպէս զտնաւրէնութիւնն յառաջագոյն գուշակեցին , այսպէս եւ վասն աւետարանչացն ցուցին . Մովսէս զչորս առաջն գետոցն . Եղեկիէլ զկառան , եւ Յովլ-Հաննէս մեծն ի ծնունդս կանանց կառք եղեւ ըստ վերնոցն զերրորդութիւնն ի վերայ ինքեան բառնալով . Թողում ասել զայլն : Արդ զի մեծ են չնորհքս եւ անհամեմատելի պար-



Նկար 1. Սկեւուայի Աւետարան, 119

տարանիչ ճշմարտութեանն . եւ ապա լին
տրեաց աւետարանիչս զորս հոգին սուլ
որոշեաց որպէս զՊաւղոս . զի բազումք յա-
ժարեցին որպէս Ղուկաս ցուցանը . բայց առ
քա միայն ընտրեցան որպէս եւ Մատթէոս .
քարոզեաց ի Հնդկս եւ ի Հրէաստան
գրեաց Եբրայեցոց բարբառով զկնի է . առ
վերանալոյ փրկչին . Խոկ Մարկոս ի Հրաման
Պետրոսի Հոռվմայեցւոցն իւրեանց լեզուա
զկնի եժ . ամի . Ղուկաս յունարքն Ասիաց
լորն եւ Բելանասարուս . Խոկ Յանձնա

գեւքս որ տուաւ մեզ, զոր ուսեալ ի հոգ
ւոյն սրբոյ աւետարանչացն ետուն աւետի
մեզ զորդեզը ութիւն եւ զերկնից ժառանգու
թիւն.՝ զանմահութիւն եւ զանապականու
թիւն. ի ծառայութենէ զազատութիւն.
մեղաց զարդարութիւն. եւ բովանդակ փո
փոխութն լինել ի ստուերատեսակ եւ ախտա
լից կենացս յանախտ եւ ի լուսաւոր եւ յերկ
նային կեանս : Եւ մեր զայս ամենայն երախ

տիս ընկալեալ զբարեաց , մահու չափ պար-
տապան եմք հատուցանել փոխարէնս ամե-
նայնիւ յամենայնի . մանաւանդ ես եղկելի
եւ թշուառս Ստեփանոս մականուն Աղամ .
ի բանականս՝ անբանս . յիմաստունս՝ անի-
մա(ս)տս . ի չնորհաւորս՝ անշնորհ . ի հան-
ձարոյ եւ ի մտաց ներգործականի պակա-
սեալ . եւ զայս ոչ եթէ առ խոնարհութեան
ինչ ասեմ , այդ որպէս եմս տիբապէս եւ
չմարիտ : Եւ արդ իմ այսպէս գոլով՝ պա-
տահեցի առւրցս չարութեանն եւ ժամա-
նակի , մանաւանդ դժոխակիր եւ ընդդիմա-
հար մարմնոյս . ոչ ունելով կարողութիւն
խաչիւ եւ չարչարանաւք լնուլ գհրամանս
փրկչին . եւ անհաղորդ կալ կարի անտեղի եւ
մեծագոյն տուգանք . համարձակեցայ ըստ
սիրոյ եւ զործոց նորին որ բան էր եւ
թանձրացաւ եւ վասն մեր մարմին եղեւ . զոր
ընկալաք եւ չաւշափեցաք եւ վայելեցաք եւ
ունիմք զնշան եւ զհացն կենարար մինչեւ ի
զալուստ նորին . սոյնպէս եւ ես զբանս նորա
որ հոգի է եւ կեանք , աշխատութեամբ նա-
ւեցի ի կիպրոս եւ գտեալ նիւթ , զբանն ի
մարմին փոխարկեցի . զի անյագաբար վայե-
լեցից ուրախութեամբ ձեռամբ շաւչափմամբ
համբուրիւք , եւ մտաւք եւ հոգուով ի բանէն
կենդանացայց . եւ զայս ոչ վայրապար , այդ
ի ձեռն մեծահոչակ գովկեալ զրչի որ գեր ի
վերոյ եւ անհաս գտաւ ի սեռս մեր ոչ մելա-
նաւ միայն , այդ եւ երանգոց եւ գեղոց նկա-
րազարդ վայելչութեամբ . ոչ ըստ զաւրու-
թեան եւ կարողութեան իւրոյ արուեստին ,
այդ ըստ իմումս զիջեալ աղքատութեամբս .
արդ մի ոք աղարտեացէ աղաչեմ զիսակա-
մտութիւն մանկութեանս . որ զամանու եւ
զաստուածազարդ քրիստոսախաւս կենդանի
եւ կենսածին բանս յարմարմամբ ի նիւթո
գեղապանծ պաճուճիւք պանձալի վայլմամբ
ի տեսիլ աչաց ցուցանել . վասն զի սա ինձ
կենաց կցորդ հաւատ առ հանգերձեալն եւ
յոյս առ նոյն ինքն բան որ մարմին եղեւ որ-
չափ եմ ի տաղուկալի եւ ի թանձրագան-
դաղ մարմինս եւ զինի աստի ելիցս յիշատակ
հոգուոյ իմոյ :

Յիսուս Քրիստոս ի սմա տեսանէք . եւ մար-
մնոյ հայելով ի պաճուճանս զարդուս , որով
պսակեաց զգեղցիկն քան զամենայն որդիս
մարդկան որ տիբեաց ի շրթանց իւրոց զայս
աւետարան , նախ աւրհնութիւն , գոհութիւն ,
եւ երկրպագութիւն մատուցէք Աստուծոյ
հաւր եւ միածնի իւրոյ տեառն մերոյ Յիսուսի
Քրիստոսի եւ մսիթմարիչ սուրբ հոգւոյն , որ
արժանի արար զաղքատ եւ զկործանեալ
մարդկութիւնս սցսլիսի սքանչելի նորող-
ման եւ փրկութեան որ ի սմա պատմի եւ ի
մէնչ որք յայս չնորհ վայելեցաք եւ այժմ ի
կարգ մեռելոց զասեցաք գոհութիւն , աւր-
հնութիւն եւ անուանն Յիսուսի Քրիստոսի
ծընրազրութիւն ընդ երկնաւորացն եւ եր-
կրաւորացդ եւ ի սանդարձմետական մեռե-
լոցս . իսկ առ սէր եղբարցդ , խոնարհու-
թեամբ եւ արտասուատք աղաչանք . զի մէք
որ մեռելութեամբ մարմնոյ մոռացեալ եմք ի
սրտէ եւ աներեւութացեալ յաչաց որպէս
զանաւթ կորուսեալ , այս արժանամեծար առ-
հաւատչիւս յիշատակեսցուք ի բանս մաղ-
թանաց ձերոց առաջի փրկչին մերոյ Քրիս-
տոսի . զի զիս զՄտեփանոս որ մեծաջան աշ-
խատութեամբ եւ ըղձմամբ սրտիւ ստացայ
զսուրք մատեանս , արժանի արասցէ իւրում
ողորմութեանն հանգերձ ծնաւղաւքն իմովք
եւ քերք . որ ըստ իմում աղքատութեանս
զգեցուցի աւետարանի իմոյ զայս նիւթեղին
պաճուճանքս : Այդ եւ Գրիգոր զրիչ որ յաւ-
ժար կամաւք յանձն առ եւ աշխատեցաւ ի
սուրբ մատեանս , լիցի ի գթութենէ ձերմէ
առ Քրիստոս յիշման արժանի . եւ ինքն տէրն
եւ Աստուծն մեր որ կոչեաց զամենեսեան
յիւր արքայութիւնն եւ ի փառու , ժառանգս
արասցէ զծառայքս իւր վիճակի սրբոցն ի
լուսաւոր արքայութիւնն իւր , եւ եղիցի աւր-
հնեալ յաւիտեանս . ամէն :

2. (Մատթէոսի Աւետարանին վերջը՝
ուկեգիր) . Մտացաւզ սրբոյ Աւետարանիս
զՄտեփանոս պատուեալ աւծութեամբ քա-
հանայթութեան ի դասու կրամնաւորաց յիշես-
ջէք ի տէր :

3. (Մարկոսի Աւետարանին մեռմա-

Արդ ի թուականիս Հայոց ՈԽէ. յնծայելն թագաւորութեան Հայոց Լեռնի քրիստոնասիրի որ յԽորհինեանց, եւ ի Հայրապետութեան Տեառն Գրիգորիսի կաթողիկոսի, գրեցաւ յերկու Հռչակաւոր ուխտու որ առընթեր ամուռ դղեկաց, ի ստորոտ յերին Տաւ-

Յիշատակագրութիւնն՝ 1. (բոլորզիր). ի թուականիս Հայոց ի ՈՂԲ. հանդեւաւ ի Քրիստոս բարեպաշտ եւ աստուածասէր թաղաւորն Հայոց ԼԵ(ւ)ՈՆ ի Մայիս ամսոյ ի ՖՀԿՆ եւ պատկեր աւուրն չորեքշաբաթի 8 որոյ յի-


8 Բատ տօմարական հաշուին ՈԿԸ թուականը կը Համապատասխանէ 26 Յունուար 1218-21 Յունուար 1219 փրկչական տարիներուն։ Ուստի ՈԿԸ Մայիս 1 1218ին պիտի հանդիպչէր ԳՀ. օրը։ Յիշտառակաղիքը նկատի ունի Հայոց անշարժ տօմար մը, եւ կ'իմանայ ՈԿԸ տարւոյն տակ 1219, երբ ճշգիւ Մայիս 1 օրուան

ευαπολική ήτηρα απερίσσεις θέλειας με τη ληφθή, αμέτινη:
ψάων ηρώη αργαλέων φόροις διαρρησίας ήταν οι πρώτες
μεταβολές αρθρωτικών ανατομικών στοιχείων που έγιναν
την πρώτη φορά στην αρχαία ελληνική γλώσσα.

2. (Աւրիշ ձեռքէ բոլորգիր). Զվերջին
ստացաւդ ստրր աւետարանիս զպարոն
Խութլուազէկն յիւր հալալ արդեանցն դնեաց
զսուրր աւետարանս ի Սիմէոն աբ(եղայ)էս
ի յիշատակ իւրեանն եւ իւր կողակցին Մելիք

կան վարպետն որ զայս սուրբ աւետարանս
մեղ երեխ. եւ Աստուած զձեղ յիշ :

տարանս պարոն Խութլուպէկին :
3. (Ուրիշ ձեռքէ բոլորդիր). Ի ՌԽԱ. թուականիս Հայոց մեծաց, ի Հայրապէտութեան սուլը Էջմիածնի Տեառն աէլ Դաւիտ Կաթողիկոսին, եւ ի թագաւորութեան յայսմ



Նկար 2. Սկելուայի Աւետարան, 11


Խաթունին եւ իւրեանց ծնողացն . Որ ոք հանդիպի սուրբ աւետարանիս կարդալով կամ աւրինակելով յիշման առնէք արժանի զիեւոյգրեալ պարոն Խութիւրեէկն . Եւ գՏաւա-

պատկերն ունի ԴՀ. : Բայ Հ. Ալիքսանի Լեւոն թագաւոր վախճանած է 1219 Մայիս 2ին. Սփսուան 553. իսկ 524, կը քը «Ամսամուս կամ երկրորդ օր էք մայիսի յաւերժապիշտակն այն օր, 1219 թուականին Քրիստոսի, եւ Հայոց ՈԿԸ»: Յիշատակարանս կը խօսի ի նպաստ Մայիս 1ին:

նահանգիս, բարեպաշտ արքային երրորդումն Զիկմունդին Լէհաց իշխանաց իշխանին, պարոն Թորոս Պեռնաթենց, որդի պարոն Զատիկին առ Աստուած փոխեցելցին, եռայիշեալ աստուածային սիրով մեծաւ փափաքանաւք տեսեալ զսուրբ կենաքուիս սուրբ աւետարանս հնացեալ եւ անխնամ ի պահողաց վերստին նորոգել երես մեծաւ ծախիւք եւ արծաթապատ զարդարանաւք։ Ի փառ Միաձնի որդոցն Աստուածոյ ։ Եւ ի վայելումն մանկանցն նոր Սիրոսի Յիշանակ իւր եւ հա-

մեստ կողակցուն իւրոյ Մարիանէխն, եւ
մաւրն Աննային եւ ի Քրիստոս Հանգուցեալ
հաւըն պարոն Զատիկին եւ ամենայն արեան
մերձաւորաց իւրոց: Ով պատուական դասք
լուսերամից յորժամ հանդիպիք ի յայսմ
աստուածաբուխ սուրբ տառիս յիշեսջիք ի
տէր Քրիստոս զամենեսեան առ հասարակ
զառաջին ստացողսն եւ զկրկին եւ զվերջին
նորոգողս զպարոն Թորոսն եւ զամենայն ա-
րեան մերձաւորան: Եւ պարզեւատուն Քրիս-

Յամէն դիմաց կամ պաշարած
Որպէս կաքաւ ի յարձըւաց
Հողիս ցանկա երկնաւորաց
Մարմէնս ըղձա գործոց չարեաց
Ցանկամ փառաց անցաւորաց
Մոռանալով զօր վաղձանաց
Ոչ յիշեմ զրան դատաստանաց
Եւ զպահանջումն քանքարաց .
Արդ քահանայք լուսերամաց
Եւ հանդիպողքը սուբբ վտակաց



Նկար 3. Սկեւուայի Աւետարան, 1197.

առու ողորմեսցի առ հասարակ յիշելոցն եւ
յիշողացդ եւ նմա փառք յաւիտեանս ամէն :
Յիշեսջիթ եւ զիս չինչ մոլիբրոս Սիմէոն լոկ
անուն էրէցս զըսող յիշատակարանիս, կա-
թիւ մի ողորմութիւն խնդրելով ի Քրիս-
տոսէ :


Ով զանբարիս ի մէջ բարեաց
Եւ զանարժանս ի մէջ բազմաց

Աւետարուղիս ականց քառաց
Զիս յիշեցէք ի լի սրտաց
Ըգթովհաննէսս յետնեալ բարեաց
Զկրպին կապմողըս սուրբ տառաց
Եւ թողութիւն արէք մեղաց
Նա որ բաջնօղն է պարզեւաց
Արժան առնէ զձեղ պսակաց
Հայր մեղայիւ ով զմէեզ յիշեաց
Ներէ Քրիստոս իւր անցանաց
Եւ ազատէ ի տանջանաց : Ամքէն :

3. Դիտողութիւններ :

Այս յիշատակաբաններէն կը տեղեկա-
նանք. 1. Աւետարանս գրուած է «ի թուա-
կանիս Հայոց ՈԽէ յ(ը)նծայելն թագաւորու-
թեան Հայոց Լեռնի քրիստոսաւիրի որ յիո-
րէնեանց, եւ ի հայրապետութեան տեառն
Գրիգորիսի կաթողիկոսի»։ ՈԽէ կը հա-
մազատասխանէ փրկչական 1197, Յու-

Երոյ եւ անհաս գտաւ ի սեռս մեր ոչ մելա-
աւ միայն, այդ եւ երանդոց եւ զեղոց նկա-
ազարդ վայելչութեամբ»։ այդ անձնաւո-
ւութիւնն է «Գրիգոր գրիչ, որ յաւթար կա-
րաւք յանձն առ եւ աշխատեցաւ ի սուրբ մա-
տեանս»։ Նա սկսած է իւր օրինակութիւնը «ի
մեծանուն անապատ Մըլիճ» եւ աւարտած
։ «յաւթեվանս հոչակառ ուխտ Սկեռուա»։
Այս «մեծահոչակ եւ գովեալ գրչի» հետ



Նկար 4. Սկեւուայի Աւետարան, 1197:

նուար 31—1198 Յունուար 30 տարւոյն : Այս
թուականին հետ լիով կը համապատասխանէ
Լեւոնի թագաղբութիւնը . ըստ Հ. Ղ. Ալի-
շանի «Լեւոն ընդունի թագ ի Յունաց կայ-
սերէ և պատկի ի Տարսոն» 1196ին (Սիսուան,
էջ 552, հմմտ. եւ 462), հաւանօրէն տարւոյն
վերջերը : Այս ըլջանին կը բազմէր կաթողի-
կոսական աթոռին վրայ Գրիգոր Զ. Ապի-
քատ, 1194—1203 :

2. Գրուած եւ նկարազարդուած է «ի ձեռն մեծահոչակ գովեալ զբչի, որ զեր ի

ոյն է Հաւանօրէն այն Գրիգոր գրիչը՝ որ
բարձ եւ նկարազարդած է 1173ին կմքիածնի
Մատենապարանի թ. 1561/1568 Նարեկը Ներ-
էս Լամբրոնեացւոյ համար։ Ես տեսած եւ
համբուրած եմ այս թանկարժէք ձեռապիրը,
ույց չունիմ այժմ իմ մօտս ծանօթութիւն-
ներս, ներկայացնելու ընթերցողներուս։ Գա-
ռեզին արքեպ. Յովաչիկեան⁹, այսպէս նկա-
ռագրած է զայն.

2. Գրուած եւ Նկարազարդուած է «ի թարգմանական պատճեն» 1913, էջ 30:

«Նարեկ. նկարագրող, ազնիւ մագաղաթ, 15,2 × 11,5 սմ. 336 թերթ: Գրիգոր կողբ երկաթագիր, սքանչելի, միջնադան, 10,2 × 7,5 սմ.: Գրիգոր «Զողորմելի գրիչ» Գրիգոր աղաւեմ յիշել ի տէր» 28ա: Ստացող՝ ներսէս Լամբրոնացի. «Մտացալ սորազներսէս, զորդի մեծազաւը սեւաստոսի Աւշին յիշել. ի Քրիստոս» 55 թ. տես եւ 115 թ., 174 թ.: Տեղ՝ անյայտ, բայց հաւանօրէն Սկեւոցի վանքը: Ժամանակ՝ 1173 թ. փրկչական. «Թու. ՈՒԲ»: Առաջին երեսն ամբողջապէս ոսկեգիր է. ազնիւ ոսկով են զրուած նաեւ գլուխների սկզբնաւորութեան եւ պարբերութիւնների առաջնին տողերը: Գլուխների վերնազիրները կարմիր եւ բնագրից աւելի փոքր աստիճան երկաթաթրով»: Նմոց մը իր գրչութեան տե՛ս նմանահանութեամբ Տալիսակ ԼԹ, թ. 64:

Գրչութեան տեղը, զոր Յովսէքեան «Հաւանօրէն Սկեւոցի վանքը» կը համարի, կարող է նաեւ Մլիճի վանքը ըլլալ:

Այս Գրիգորը չի կրնար նոյնացուիլ ժի. դարու երկրորդ կէսին եւ ի սկիզբն ժի. ին ծաղկով Գրիգոր Սկեւոցի վարդապետին չետ, որուն զործունէութեան ասպարէզը նոյնպէս Սկեւոցի վանքն էր: Նա հենդանի էր գետ 1219ին¹⁰. իսկ սա վախճանած է 1215ին, ինչպէս յետապայ յիշատակարանէն պիտի տեսնուի: Որպէս զի Գրիգոր Սկեւոցի չշուտութիւնի գրչութեան տեղուած է Գրիգորը 1219ին:

Գրիգոր գրիչ ուրիշ Աւետարան մատձնութիւն է գրել 1215ին քիչ յառաջ, նոյն Սկեւոցի մէջ, ի խնդրոց «Մտեփանոսի բանի սպասաւորի», բայց անաւարտ թողուցած է վերահաս մահուան պատճառաւ: Նա հոս ալ կը գրուատուի «մեծանչչակ գրիչ»: Եւ վախճանած է «ի բարւոք ծերութեան»: Այս Աւետարանը, զոր ուրիշ ճարտար գրիչ մը յաւարտ հաստցած է, կը պահուի յայծմ նոր Զուղացի Ամենափրկիչ վանքը (Հմմտ. Արարատ, 1910, էջ 885): Կարեւոր կը համարիմ այս տեղ յառաջ բերել Զեռազրիս այս համառօտ նկարագրութիւնը, զոր հաղորդած է Գարեգին քահանայ Կիրակոսինան.

Աւետարան, կաշեկազմ, երկասիւն, մեծութիւնը 55 × 66 հրմ. երկաթագրով, ընտիր մաղաղաթի վրայ գրած, 319 թերթից բաղկացած. ունի չորս նկար, լուսանցաղարդեր, զարդարեր եւ տասն խորաններ: Խորանների առաջին երկուոր կիսորուրակ խաչածեր, իսկ միանաները սովորական ձեւով. բորբն էլ ոսկենիկար խառնուած աւարտաւուն եւ գորշագոյն գոյներով: Առակապտաւուն եւ գորշագոյն գոյներով: Առակապտաւում զետեղուած է թուղթ եւսերի ջին:

¹⁰ Հմմտ. Ախուան, էջ 524: Գրիգոր Սկեւոցւ մատին տե՛ս ընդարձակ, անդ, էջ 100—101: Հաւանօրէն տարբեր անձնաւորութիւն է Գրիգորի Արեւելից, որ ներսէս Լամբրոնացւոց համար կազմած է կիրդի Պարտապանց գիրքը. Մի ու ու ան, 101, է կիրդի Պարտապանց գիրքը.

Կարպիանոսի. մի քանին աւետարանացոյց տախանկներ (= Համարաբառ) են: Պակասում է Շնացեալ կողջ աւետարանը: Ներսէն ամբողջ ուկուց են»:

Ցիշատակարան. Փառք... արդ զայս քան կենացուցիչ եւ բազում բարեհաւք առցեալ, եւ նորոգ ամուռ յուսալիր կաթողին ոգուով եւ խանդակաթ սիրով բանս լուեալ եւ ուսեալ երանելիս այս պատուեալ օծութեամբ քահանայական չորչիւ Ստեփանոս վերակարգեալ անուն սպասաւոր բանի բանին Աստուծութիւն, եւ բացայացող խորհրդոց նորա: Սա որպէս հուր բարբառեալ ի սիրոյ անտի որ ի սուրբն խնդրեաց կցորդել նոցին պամակացն եւ մեծաւ աշխատութեամբ ջանաց ստանալ զինարար սուրբ Աւետարան... Արդ եղեւ սկզբն գրչութեան սորա ի թուարերութեանս Հայկանեան ազգիս ՈԿԵ (22 Յունուար 1214—21 Յունուար 1215) ի Հայրապետութեան տեառն Յոհաննիսի որդւոյ Կոստանդեայ եւ ի թագաւորութեան աստուծապասկ արքայիս Հայոց մեծաց Լեւոնի որդւոյ Ստեւանէի որդւոյ Լեւոնի որդւոյ Կոստանդեայ, յիովքինանց¹¹... ձեռամբ Գրիգորի մեծահոչակ գրչի ի սուրբ ուժատին Սկեւոյա¹² կոչեցինաւ. զոր եւ հասեալ ի վերջ սորա ոչ կարաց կատարել զի հասարակաց բնութիւնս զիւրն պահանջեաց, մեռաւ ի բարւոք ծերութեան զոր եւ Տէր Յիսուս հանգուցէ զնա ընդ սուրբս իւր: Իսկ սա մնացեալ թերակատար ի տարակուսանս ընկց զյառաջասացեալ ստացողս սորա, իսկ իմ տեսեալ զնա յայնպիսի տարակուսանս կամեցաց ընուլ զպակասն եւ տոեալ՝ թէպէտ եւ ոչ կատարեալ յարհեստ, սակայն ասպահնեալ յԱստուած եւ յաղստութու... ձեռա եղեալ կատարեցի զսա... ի բարեխաւութիւն հոգւոյ ստացաւողի սորա: Եղեւ կատարումն սորա ի թուին ՈԿԵ (22 Յունվ. 1215—21 Յունվ. 1216) ի քաղաքիս Տարսոն, ընդ հովանեաւ սուրբ նախավկացին Ստեփանոսի:

3. Զեռազրին ստացիչն է «Մտեփանոս մականուն Աղամ»: Ցիշատակարանը, որ գրուած է սոյն Մտեփանոսի բնուով, կանուանէ զանիկա «պատուեալ օծութեամբ քահանայութեան ի դասու կրօնաւորաց»:

Նաեւ 1216ի Աւետարանի ստացիչն է «Երանէլիս այս պատուեալ օծութեամբ քահանայական չորչիւ Ստեփանոս վերակարգացեալ ան ու ուն (այսպէս ասպ.՝ Աղամ¹³), սպասաւոր բանի: Ուստի թերեւս մէկը Մլիճի կամ Սկեւոցի միաբաններէն: Թէպէտ նոր Զուղացի Աւետարանին գրչութիւնը աւարտէ է «ի թուին ՈԿԵ ի քաղաքիս Տարսոն ընդհովանեաւ սուրբ նախավկացին Ստեփանուի» (Արարատ, 1910, էջ 885), բայց ապահովաչս այս Մտեփանոս առընչութիւն չունի Տարսոնի համանուն արքավկալուպուին հետ,

¹¹ Տպ. յիովքինանց:


¹² Տպ. Սկեւոց:

Դոր կը լիչ Կրիկիլոյ Պատմիչւ. «Տէր Ստեփանոս արքավկալուպս Տարսոնի եւ առաջնորդ Մլիճոյ» (Սիսուան, 470), եւ զոր չ. Ալիշան «անընդէջ յաջորդ Ներսիսի Լամբունացւոյ» († 14 Յուլիս 1198) կ'ուզէ Համարի (անդ, էջ 74): Ստեփանոս մաղաղաթը հոգացած է Կիբուսէն:

4. Տեղուոյ մասին հաղորդուած է շատ

է այս, որ կը լիչ Սլիճի վանիքը: Վահաբին դիրքը նման Յիշատակարանիս, բայց աւելի ճշգրիտ արտայայտութեամբ կը նշանակէ Մատթէ քահանայ 1283ին¹³.

«յանապատէ հոչակելի, որ յորջորջի յանուն Մլիճի, է ի ստորատըն Տարոսի լերին մեծի եւ անուանի.



Նկար 5. Սկեւոցի Աւետարան, 1197:

Հազրիտ տեղեկութիւն. «գրեցաւ յերկու հոչակաւոր ուխտս որ առնթեր ամուռ գրեկաց, ի ստորոտս լերին Տարսոսի եւ ի գլուխ մայրաքաղաքին Տարսոնի, սկզբնաւորեալ ի մեծանուն անապատ Մլիճի ընդ հովանեաւ սրբոց ամուռ բղեկի Պատմանի իշխողաց ամուռ գրեկալ Պատմանի Տարսոնի համանուն արքավկալուպուին հետ,

Մլիճի կղեկակ Պատմանի, առ ասհամնօքըն Տարսոնի¹⁴:

Մլիճի վանքէն ոչ շատ հեռու «առընթեր անմասուոց բերդին Լամբունի» կը դոնուի

¹³ Իսկապէրը կը գանուի Վիենայի Միհիթարեան Մատենագարանի թ. 571, 208 թ. առէս արտաքրուած է նայնը թ. 382ի մէջ: Նոյնը յառաջներուած նաեւ Սիսուան, էջ 74:

¹⁴ Պատման բերդին Լամբունի գանքին մասին միրկին տաճարից: Առաջին ծանօթամբակ Սիսուան, թու ու ան, 70—74:

Սկետոպյի վանիքը, որ նշանաւորագոյն հանդիսացաւ յատկապէս ժի. դարու երկրորդ կէսէն յետոյ, Ներսէս Լամբրոնացւոյ օրով. եւ պահեց իւր հռչակը նաեւ այնուհետեւ աւելի քան դար մը (Հմմտ. Սիսուան, էջ 97—107):

Սկեւոյ այս մէկու կէս դարու ընթացքին նկատուեցաւ ոչ միայն կենդրոն գրական շարժման, այլ եւ արուեստանոցը հայ գրչութեան արուեստին։ Հոն գործեցին Ներսէս Լամբրոնացի, Գրիգոր Սկեւոյի, Գէորգ Լամբրոնացի իրեւ մատենագիրներ։ Մեծահռչակ գրիչներ հանդիսացան ՓԲ. դարու երկրորդ կէսին Կոստանդիին, Գրիգոր, Սամուէլ, իսկ ժՊ. դարու վերջը Գէորգ Լամբրոնացւոյ առաջնորդութեան տակ բարդաւածեցաւ հոն գրչութեան գաղրոցմը, որտուաւ անթիւ գեղագիրներ, ինչպէս են Ստեփանոս Զաքարիա Արքական իշխանի կողմէ առաջնորդութեան մէջ կազմակերպութեան գործադրութեան մէջ ներկայացուցած է Հ. Դ. Ալիշան (Սիսուան, էջ 84/85)։

Հ. Սարգիսեան կը տեսնէ Աւետարանիս մէջ Սկեւոյի կալորոցին գլուխ զործոցը. ուր նկարներն եւ ծաղկիները «թէ իրենց նրբերանդ գոյներու թափանցկոտութեամբ եւ բազմեղանակ յարդարձամբ, թէ՛ անդամոց համաշափ յօրինմամբ եւ զիմաց եւ կրից զօրեղ արտայայտութիւններով ցոյց կուտան... թէ արդարեւ նկարողն... քաջարուեստ էր նկարչութեան բազմատեսակ արուեստին մէջ» (էջ 556)։

Գոյներիցանց, Սովորս Երզակացը և այլն։ Գրչութեան արուեստի հետ զարգացաւ նաեւ մանրանկարչութեան արուեստը։ Գրիգոր Միհեցեց ժամանակակից կը գտնենք Հոն ուրիշ անուանի նկարիչ-պրիչ մը՝ Կոստանդին։ Սա ՈԽԲ (1 Յունուար 1192—26 Յունուար 1193) թուականին զբած եւ նկարազարդած է Ներսէս Լամբրոնացւոյ համար չքիաղ եւ ամենազարդ Աւետարան մը, Ա. Պատուառ Մխիթարեան Մատենադարանի

թ. 125 ձեռագիրը (Հ. Բ. Սարգսիսեան, Յու-
ցակ, Ա. էջ 549—560), ուր յիշելով իւր հո-
վանաւորողները՝ Լամբրոնի տէրերը կը դրէ.
«Գրեցաւ... սուրբ Աւետարանս յամս թու-
Ոիիք. ի հայրապետութեան Հայոց տեառն
Գրիգորի, եւ յեպիսկոպոսութեան Կիւլիկեց-
ւոց նահանդիս տեառն իմոյ Ներսիսի, որ
սոտցաւ ի պատի եւ ի փառս սուրբ եկե-
ղեցւոյս Ամենափրկչիս, զայս աստուածաբարան
մատեանս ի փանքս Սկեւոայ, առընթեր ան-
մատոյց բերդիս Լամբրանի, որոց տիրէ բա-
րեպաշտ Սեւաստոսս Ճեթում հարազատ
եղբայր սորա. քանդի երկոքեան սոքա ի

վրդովումն աշխարհաց եւ գաւառաց որք յայս
աւուրքս՝ հոգեւոր մարմաւոր անդորրու-
թեամբ անվրդով պահեն զսոսա որոց իշ-
խենս, եւ զարդարեալ պայծառացուցանեն
զայս աստուածաշէն միաբանութիւնս՝ հան-
դրսաեան նախնեաց իւրեանց. յորոց լրումն
փառաւորութեան եւ զայս աստուածախաւս
Աւետարանս հրաման ետուն ինձ Կոստան-
դեաց հոգեւոր երկամքը ծնեալ որդւոյ՝ սա-
տարութեամբ գրչի աւարտել, եւ երանդաւք
ծաղկոց զարդարել: ... Եւ ես ըստ կարի
տկարութեանս յանդ հանի զավատուէր տե-
ռանդ իմոց եւ իշխուզաց:

Արդ աղաքեմ... զբանիցս Աստուծոյ
Արդ աղաքեմ... զբանիցս Աստուծոյ
զարգարող սիրով եւ հաւատովք, որակու-
թեամբ նիւթոցս՝ զտէսս իմ ներսէս եւ զիշ-
խողս զպտ (զպատրոն) Հեթում անմոռաց
պահեցէք ի կարգ յիշատակացն որ ի սուրբ
պատարագն... Եւ ես գրիչս (Կոստանդին)
պատարագն... Եւ ես գեղարսա զնուաս-
աղաքեմ զտեարսով իմ եւ զեղարսս զնուաս-

տութեանս իմոյ սպասաւորութիւն աստուածային մատենիս՝ աստուածապարզեւ արհեստիւս յիշաստակի արժանի արարէք»։ Մանրանկարներու մանր նկարագրութիւնը տուածէ Հ. Բ. Սարդիսեան յիշեալ տեղ. իսկ խորաններէն մին գումատիպ նմանահանու-

թեամբ ներկայացուցած է Հ. Ղ. Ալիշան
(Սիսուան, էջ 84/85):

Հ. Սարգիսեան կը տեսնէ Աւետարանիս
մէջ Սկեւոյի գպրոցին դլուխ գործոցը. ուր
նկարներն եւ ծաղիկները «թէ իրենց նրբե-
րանդ գոյներով թափանցկոտութեամբ եւ
բազմեղանակ յարգարմամբ, թէ՛ անդամոց
համաշափ յօրինմամբ եւ զիմաց եւ կրից զօ-
րել արտայայտութիւններով ցոյց կուտան...
թէ արդարեւ նկարողն . . . քաջարուեստ
էր նկարչութեան բազմատեսակ արուեստին
մէջ» (Էջ 556):

ԹԵՐԵՍ ՍԿԵԿՊԱՅԻ արհեստանոցի ար-
դիւնքն եղած ըլլայ նաև Վենետիկի թ. 102
Աւետարանը, որուն մանրանկարներու հետ
կը համեմատէ Սարգիսիան Կոստանդինի ա-
րուեստը:

Կոստանդին ծաղկազարդած է նաև Ներսէս Լամբրոնացւոյ Սաղմուաց Մելինութիւնը, զբջութեամբ Սամուէլի, ուր կանուանէ ինք զինքը «Նկարիչ Կոստանդին» (Նմանահանութիւն մը՝ Սիսուան, 99):

4. Մեր նկարները :

թ. 1—7 Համարաբառի խորաններու
մանրանկարներն են: Կը ներկայացնեն՝
թ. 1. Եսսերեայ առ Կարսիանոս ըն-

ծայականին սկիզբը (թղ. 2).

$$3. \quad b_{\alpha\beta\gamma\delta} = (\epsilon_{\alpha\beta}\epsilon_{\gamma\delta})/4.$$

3. Կանոն Բ. (չար.) և Փ. (թղ. 6).
4. Կանոն Հ. և իւ իւ. (թղ. 7).

5. Կանոն Ե. Եւ Զ. ($\beta\eta$: 8):

6. Կանոնի կ. եւ լ. (թղ. 9).

7. Կանոն թ. եւ ժ. (թղ. 10):

ՄԵՐ ՀՐԱՄԱՐԱԿՈՎԹԵՆՔՆ ԿՈ ՊԱՊԱԼԱԽԱԿԵ

այժմ Համարարատոի Խորաններէն Եւսեբեաց
թղթին շարունակութիւնը (թղ. 3). Համա-
րարատոի Բ. (թղ. 5) կանոնը եւ Ժ. կանոնին
միացորդը (թղ. 11, որ ինկած է կ'ըստի):


Սքանչելի արուեստով հիմունած են խո-
րանները . ուր բազմանար նկարչին նուրբ
վրձինը ստեղծած է բազմակերպ զարդա-
ձեւեր , ճարտարապետական շարժագծեր ,
խճողած է ամենազդի բուսական , կենդանա-
բանական եւ երկրաչափական զարդարնե-
ներ , չոյզլած է առատօրին ոսկի եւ նարոտ .

որպէս զի ձեւերու եւ երանդներու բազմա-
զանութեամբ Հանգերձաւորէ Համաբարբառ-
ներու չոր ու ցամաք բովանդակութիւնը եւ
խօսուն պատկերներով կարկառուն ընծայէ
անոր իմաստին եւ խորհրդոյն բարձրու-
թիւնը :

Բայց ասով տուժած է հին արուեստին

զուտ խորհրդական նկարագիրը. Նսեմացած
են դպյաներու, թուշուններու և բայսերու ա-
ռակաւոր արտայացտութիւնները: Նկարիչի
երեւակայութիւնը և ճախրանքը գեղարու-
եստը միայն նկատի առած է, տեսարանները
աւելի ճոխ եւ աւելի յանկուցիչ ներկայաց-
նելու ձգտումը առած է ուղղութիւն վրձի-
նին: Այս խորանները ժառանգարար հասած
էին հինէն. անոնց կառուցուածքը պահուած

վին իշած են , ճոխացնելու իրենց սարկայութեամբ տեսարանը : Հանդիսատես են նաեւ մարդակերպ եւ գաղանադէմ կերպարանքներ :
Նկար 1. Երկու ուղղաձիգ սիներու վրայ ձգուած է հորիզոնական՝ գերանաձեւ մը (քովմթար , architrave) , որուն վրայ կառուցուած է կիսափորանը , պայտաձեւ կամարներով եւ բազմազան զարդագօտիներով : Միջին կամարին մէջ պատաղիձներու վրայէն




Նկար. 6. Սկեւուայի Աւետարան, 119

է անեղծ . նոյն իսկ զգագրական մոռիւները ,
որոնք հին արեւելքի ստեղծագործութիւն-
ներն են , շահագործուած են զարդարձերու
մէջ :

Ալմէնէն յառաջ իրենց կը ճգեն մէր ու-
շաղրութիւնը զարդարանքներու լայնանիստ
զաշտերը. հարուստ է հոն բուսական աշ-
խարհը, ճոխ երանգաւորումները. զէպ ի
հոն կը հրապարուին օլամաց թռչունները
եւ երկրաբար, սողունները. որոնք երամ-

կը սողան վիշապազգիներ . վերին կամարին
վրայ , կիսախորանին երկու եռանկիւններու
մէջ կ'երեւան դարձեալ մի մի վիշապներ ,
այս անվամ գալարուած տառըններով , որոնք
նոյնպէս կը սողան խոտերու վրայէն : Կիսա-
խորանին վրայ ներկայացուած են երկու սի-
րամարդներ , որոնց իրարու գալարուած պա-
րանոցները ունին իրենց մէջ խաչի մը սիւնը
եւ կտուցները կը շօշափէն քառանկիւնի խա-
չին ստորին թեւը : Խաչին սիւնը ունի իբրև

Խարիսխ աստիճանաւոր պատուանդան: Կիւ սախորանին ամէնչն վարի կամարին մէջ կը տեսնուի կիսանդրի մը հոռվժէական ձորձով, որ ձախով բռնած է մագաղաթեայ թուղթ մը «Եւաերի Կարպիանոսի» ընթերցուածով, եւ աջ թեւը կիսամերկ կարկառած է՝ ձեռքին փրփրադէղ բաժակ մը: Սիւները ունին ականթազարդ խոյակներ. խարիսխի հեծանին, ինչպէս եւ քոլթարին եր-



Նկար. 7. Սկեւուայի Աւետարան, 1197:

կու ծայրերը կը բարձրանան մի մի արմաւենիներ, որոնց վրայ թառած են թուշուններ: Առանի կազմութեան հիմնական ձեւը յընդհանուրն ուրուագիծը եղած է նաև յանդրդ խորաններուն, ուր փոփոխութեան ենթարկուած են միայն եղեածառերը (արմաւենինի, նոնենի, որթատունկ), սիներու եւ սիներ կը կրեն իրենց վրայ քոլթարը: Ասոր վրայ հանդչած է կիսախորանը իւր պայտաձեւ կամարով եւ զարդարութիւնով: Կիսա-

թեւարձակ է, վերամբարձ դիմով, եւ կ'արտայացտէ ուրախութիւն, վասն զի որսացած է ձուկ, զոր ամուր բռնած է կտուցին մէջ: Պարկական անկիւնազարդեր եւ արմաւենիներ կ'ամբողջացնեն նկարին լոււթիւնը:

Թ. 3. Երեք արծուազարդ խոյակներով սիներ կը կրեն իրենց վրայ քոլթարը: Ասոր վրայ հանդչած է կիսախորանը իւր պայտաձեւ կամարով եւ զարդարութիւնով: Կիսա-

297 26-64

խորանին վրայ որթատունկի երկու բարունակներ, սկիզբ առած ծաղկամանի մը պատուանդանի տակին, կը հովանաւորեն երկու աղաւնեակներ, որոնք կանգնած են օդի մէջ եւ կը նային դէպի ծաղկաման:

Թ. 4. Հիւսկէն սիւները թունազարդ խոյակներով, շատ նման թ. 3 նկարին, կը կրեն խորանայարդ մը՝ հանդչած գերանած ուղղաձիներ ջուր կը խմեն:



Նկար. 8. Սկեւուայի Աւետարան, 1197. Մատթէոս Աւետարանիչ:

ձեւի մը վրայ: Անկիւնները ճոխապէս պհնուած են անկերջ նոյնակերպ զարդարով ձեւերով. միջոցը լցուած է թփուաններով եւ ծաղկազարդերով: Խորանայարդին վրայ կը տեսնուի ազբիւր մը, որոն մէջէն կ'ընձիւղի ծաղիկ, իսկ կենդանակերպ գլուխներէն կը հոսէ ջուր, ի յագուրդ թուչուններով. միջեցներով կենաց ազբիւրը:

Թ. 5. Առիւծադէմ գլուխներով են կամարով եւ զարդարութիւնով: Կիսա-

թ. 6. Շատ նման է նախորդին: Թ. 7. Երեք բարձրաքանուակ զարդերով եւ բուսական խոյակներով սիւները կը կրեն իրենց վրայ կիսախորանը, պայտաձեւ, ծիրանեղոյն եւ գունավառ կամարներով եւ զարդարութիւնով:

Թ. 8. Մատթէոս Աւետարանիչ, սպիտակներ, սպիտակ պարեզօտով (toga), բազմած թիկնաթոսի վրայ. աջ ոտքը կը հանդչի պատուանդանին. ձախ ծունկին վրայ



Ճախ ճեռքով բոնած է Աւետարանը: Աջ ճեռքը յեցած ծնօտին խորհրդալից սեւեռած աչքերով կը նայի մազաղաթեայ շերտին որ հանդիպակաց գրակալի վրայ կախուած է արձակ ծայրերով: Աջ կողմը եւ դիմացը ունի երկու դարակներ: աջ կողմինը երեք աչքով է, երրորդին մէջ կը տեսնուին առարկաներ,



Նկար. 9. Սկետոպայի Աւետարան, 1197. Մարկոս Աւետարանից:

Հաւանօքէն գալարածոյ մագաղաթներ . դարակին վրայ կան թանաքամաններ : Հանդիպակաց դարակը երկու աչքով է , երկրորդը կէս բոլորակ կամարով , կը պարունակէ երկու կուժ , առաջնոյն մէջ կը տեսնուին առարկաներ : Դարակին վրայ զետեղուած է մկրատ մը : Ասոր ետեւն է դրակալը , որուն պտուտակաւոր ձողի ծայրը առած է ձուկ մը բեռնին մէջ եւ դէպ ի վեր առիշեղ տարար

Թ. 9. Մարկոս Աւետարանիչ, թիկնաթոսի վրաց դէպի առաջ միտած կը զրէ զրքի մը մէջ, զոր բոնած է ձախ ճեռքով ծունկերու վրայ. ներկայացոււած է ոչ երկար թիաւհէր մազերով եւ մօրուքով: Աչքերը սեւեռած է հանդիպակաց զբակալին վրայ բացուած զբքի մը: Գրակալը վեր կը բոնէ ձուկ մը տառնեով, իսկ բերնով ամուր խածած է պտուտակածեւ ձող մը, որ ամբացած կ'ե-

բեւայ զետնի վրայ : Գրակալին առջեւ կայ պահարան մը խաչաձեւ քանդակիով, ուր կը տեսնուին եւ այլ բարձրակարկառ քանդակա- զարդեր . պահարանիս վրայ կայ արեւելեան կազամար : Սենեակի խորքը շինուածք մը կը բարձանայ եռանկիւնի նիշով եւ տանիքով, որուն ներքեւ պատուհան մը քանդակազարդ շրջանակով : Դրան հանդիճուած է վարդապոյր



Նկար. 10. Սկետոպի Աւետարան, 1197. Սկիզբն Մարկոսի:

մը : Նկարը եղերուած է զարդարուն շրջա-
նակով :

թ. 10. Մարկոսի սկիզբը. կիսախորամսից գալուը կը ծածկեն որթատունկի բարունակ-ները, որոնք բազմապտոյտ ոլորումներով կը կաղմեն զարդաձեւեր: Կենդրոնին աջ եւ ձախ կէտերու վրայ երկու թռչուններ կը կտցա-հարեն ողկոյզը. կան ուրիշ երկու թռչուն-ներ ալ կիսախորամսին երկու ծայրերը,

դէմ , կարճ սպիտակ մօրուօք եւ մաղերով ,
բազմած է բարձր թիկնաթոռի վրայ , ձախով
բռնած գիրք մը ծունկերուն վրայ , իսկ աջ
ձեռքը միտած դէպի կաղամարը որ կը գրտ-
նուի դիմացը պահարանի մը վրայ : Անոր
քով կանգնած է դրակալ մը , զոր կը բռնէ
պտուտակածեւ ձող մը ամբացած պահարա-
նին ետեւը : Գրակալէն կախուած է մագա-
ղթեայ շերտ մը գալարուն վերջբով : Գրա-
կալին առջեւը գետեղուած է պահարան մը
կրկին փեղկերով . փեղկերէն մին բաց է . ունի
երկու աչքեր , որոնց մէջ կը տեսնուին
մի մի կուժեր : Սենեակին խորքը կայ հովա-
նաւոր աշտարակ մը պատուհանով : Առաս-
տաղին հանգրձուած է երկու օղակներէ՝
վարագոյր մը նաշխուն եզերքով եւ միջնա-
զարդերով : Երկու կողմերը շղթայագործ
շրջանակներ :

թ. 12. Յովհաննէս Աւետարանիչ. ոտքի
վրայ, ճոխ հանդերձաւորուած ձորձով
(toga), բարձրացուցած է ձախ ձեռքը զէպի
վեր, ուր վարագոյրի ետեւէն թաթ մը կար-
կառած է, իսկ ձախ ձեռքը ուղղած է
զէպի երիտասարդ մը, որուն կը նայի կի-
սով եւ զէմքը. Յովհաննէս կը թելադրէ
Պրոխորոնին, որ նստած ցած թիկնաթուոփ
վրայ կը գրէ ձեռքը բոնած գրքին մէջ: Պրո-
խորոն ունի իւր առջեւ գրակալ մը պտու-
տակաձեւ զլանի վրայ ամբացած. Եւ սեղան
մը՝ վրան թանաքաման: Սենեկակին խորքը
կը տեսնուի պատուհան քանդակուած շրջա-
նակով. անոր վրայ մոմ մը (°), որ ական-
թաձեւ ճառագալթներ կ'արձակէ:

թառա անդամներ կ պահպատճենուի :
թ. 13. Յովհաննու սկիզբը : Ուշագրաւ
է «ի» զարդարվելը, որուն սիւնի վերի ծայրի
վրայ ներկայացուած է միտալ մը . վրան կի-
սանդրի մը սպիտակամօրուս (Յովհաննէս) :
Միտալին վրայ կը նկատուի Յովհաննու
խորհրդանշանը՝ Առծիւը, որ կրկնուած է
կիսախորանին վրայ :

5. Արուեստ :

Ամբողջին մէջ արեւելեան զարդասիրիկ աշխարհն է որ կը խօսի, Հին արեւելեան-Հայկական արուեստը, որ նոր գունաւոր-ժամը, զարդացած, բարգաւաճած կերպա-

¹⁵ «Փուլզթ Ա. առ Գագիկ որդիկ Աբասյա յաղաքս զիտանական կրօնաւորին Գրիգորի Հնձացւցյ»; Գրիգոր Մագիստրոսին թղթելը. Հայու. Կ. Կոստանեանց. Աղեք-քանդրապետը 1910, էջ 96—98:

¹⁶ Զաքարիայի որդւոյն Բժշկաբանը թարգմա-
նուած Գաղթիկի Հրամանաւ գտած և մ կյալիստնի Մա-
տենապարանի ձեռապղիբներու մէջ։ Այս ըլջանին
թարգմանուած է ուրիշ բժշկական հեղինակութիւն-
ներու հետ հաեւ Վաստակոց զիւրքը։ Այս ժամանին
որիտի խօսիմ ուրիշ, առթիւ,

¹⁷ Մէսրոպ հայ. [Տէղ-Մովզէսան], գագիկ
թագաւորի Աւետարանը. Ա. թ ա ր ա տ 1910, էջ 332—
341 և 1911, էջ 683—687: Գեապիքին է 47 × 36 սմ.
Ժնովիթամբ. 480 Պուռ մասնաւուն.


թագավորական տիկին, առ ուղարկած սպազմագիր այս բուն ժես-
տոպեան քրչութեամբ, երկիրեւն: Յատաջ կը բերեմ
կարեւոր Յիշտատկարանները.

տուած է գրեթէ ամբողջութեամբ Ա. Զօպանեան¹⁸:

Դիմումը կատարվել է Արքայի կողմէն՝ Արքայի պահանջման համապատասխան։

թղ. 371 ր. Զստացող արքայ Աւետարանիս զիտագիկ Շահան [շահ զորդին] Արասայ և զՊորանգուլս թագուհի և զՄարեմ յիշես... : Կարսի թագաւորութիւնը սկսած է 961ին ե

Արբեւելքան արուեստանոցներու արտադրութիւնները ճանապարհ ըրին յետոյ գէպի հարաւ եւ հասան մինչեւ Կիլիկիա, Հայ կաթողիկոսարանին գոյքերուն հետ : Մանօթ Գրիգոր Արկուռեցւոյ նկարազարդ Աւետարանը որ գրուած եւ ծաղկուած է 1066ին Աւաստիա, եւ ապա սեպհականութիւնն եղած է Ներսէս Շնորհալւոյ :



Նկար. 11. Սկեւուայի Աւետարան, 1197. Հուկաս Աւետարանի

տեսած է մինչեւ 1064: Վերջին թագաւորն էր Գագիկ որդի Աբասայ, որ իշխեց 35 տարի: Երբ Անհինական Յունաց, յևոյ Պարսկից ձեռքը, ստիպուեցան նաեւ Գագիկ, հետեւելով Վասպուրականի Սկսնեքրի թագաւորի օրինակին, ապաստանարան խնդրել Տուղթիծ Կայսրէն: Կայսրը տուալ իրեն Փոքր Ասիխը Մաննաւ բերգը՝ Ամասիա, Կոմանա եւ Լառիսա քաղաքներով, ուր եւ անցուց Գագիկ կեանքին վերջին օրերը:

Ձեռագրիս մանր նկարագրութիւնը տուածէ Գարեգին Արքեպիսկոպոս Յովսէփինաւ (Նախնեաց յիշատակներ, Արարատ, 1910 էջ 77—87, 245—260)։ Որովհետեւ շատ կարեւոր ձեռագիր մըն է այն մեր Աւետարանի պատմութեան լուսաբանութեան համար Հարկ կը զգամ համառօտիւ ներկայացնել հոանող նկարագրութիւնը։

Զեռապղիս զրչութիւնը հաւանօրէն տեղի ունեցած է Կարսի մէջ, 1064էն յառաջ, Գագիկի փառաւորութեան օրերուն:

Paris, 1929, p. 268—270. Նկարները հրատարակուած
են բնագրի մէջ եւ արտաքոյ բնագրի, ցրիւ:

¹⁸ A. Tchobanian, La roseraie d'Arménie, III.

Են բնագրի մէջ եւ արտաքոյ բնագրի, ցըիւ:

էջմիածնի Մատենադարանի թ. 369,
Աւետարան. Թուլք՝ 281: Մեծութիւն՝ 23 ×
15 սմ. : Նիւթ՝ Մագաղաթ: Գրչութիւն՝ Մի-
ջին մերոպեան գրութեամբ երկսիւն: Ժա-
մանակ՝ 1066: Գրիչ՝ Գրիգոր Արքուռեցի
Տեղի՝ Մերաստիս:

ԱՆԻ ՀԱ ՐԱՆՆԵՐԸ.

1. թղ. 281 ա- «ՇԺԵ. թուղյն Հայոց շրջագայիս. Ես Գրիգոր քահանայ ի նուազել ազգիս Հայոց, ի ժամանակի հալածանաց մերոց յազգէն համայելի, սահեալք ի կողմանց արեւելից ի լեռանցն Այրարատայ ի գեղջէն որ կոչի Արկուուի, զկնի աստուածասէր թագաւորին մերոյ Սենեքրիմայ, եկեարնակեցաք ի քաղաքիս Սեբաստիա, ուր քառասուն վկայքն հեղին զարիմս իւրեանց մարտ եղեալ ընդ աւդոյ դառնաշունչ եւ ընդ սառնամանեաց ջրոյ, եւ անդէն զկնի ամաց հնդից վախճանէր բազմաշնորհ եւ մեծապատիւ հայրն իմ Անանիս քահանայ ի թագաւորական քաղաքին ի Բիւզանդիոն ||||| Մնաց(աֆ) ||||| երկու եղբարքս Գէորգ եւ Գրիգոր ի մանդական տիս. աշակերտեցաք առօտա երանելի տ(եառ)ն Փիլիպպոսի եւ որդւոց իւրոց Ստեփանոսի եւ Սահակայ. երստ սովորական բարեմտութեան իւրեանց եղեն սնուցիչք եւ ուսուցիչք մեր յոյժ բարերար կամաւք ||||||| եւ քննող եղեն | | | | | | | | ցանդացայ եւ ուսանել զգործուկուոյ ի զարդ պատուիրանաց տ(եառ)ն եւ ի կազմած նորին եւ ի վերայ այսր ամենայնի երանեցաք զայնոսսիկ որք տեսին զտէրն եւ վայելեցին յամենասուրբ բերանոյ վարդապետութեան նորա եւ առ տենչ վահագանաց եւ աղետի սրտի թախանձեցի զտէրն իմ Սահակ բերել զտուի կազմածոյս ի թագաւորական քաղաքէն եւ զրեցի զտուրբ աւետարանս իմով (ձեռօք ի վայելումն մանկանց) յիշատակ ինձ փոխանակորդեաց եւ ժառանգութեան եւ ետու զսակնի փոխելոյ իմոյ որդւոց եղբաւը իմոյ Յոհաննիսի :

2. Թղ. 217 թ. Ես աէք Գրիգորիս ծառայ
ծառայլց Քրիստոսի, Եղբաւրորդի տ(եառ)ն
Ներսիսի կաթողիկոսի Հայոց, եւ որդի Զաւ-
րավալը, ետու վերստին նորոգել արտա-
քուստ կուսէ զաստուածային աւետարանս
զեղեցիկ մետաքսիւք եւ ակամքք պատու-
կանաւք ընդելուզեալ ի մարդարտոյ մեծա-
զնոյ ի ձեռն աստուածարանական վարդապե-
տի Սահմանոսի դրան սարկաւազի տ(եառ)ն
իմում, որ եւ վասն անմոլար ճանաչելոյ կո-
չի սա Յակոբցի: Ի յիշատակ ինձ եւ ծնողաց
իմոց՝ նախ եւ առաջին հոգեւոր տ(եառ)ն
իմոյ Ներսիսի կաթուղիկոսի, որ եւ զսոյն
իսկ զաւետարանս չնորհեաց ինձ ի գրաւսանս
եւ ի իրախճանութիւն հոգեւոր, այսու
զուարձանալ եւ մի պատրանաւք անցաւոր
կենցաղաց: Արդ որք ընթեռնոյք կամ աւկ-
տիք ի սմանէ, թողութիւն մեղաց ինդրեցէք

ի տ(եառն)է յառաջասացելոցս , զի եւ
սուրէչն յիշողացտ եւ յիշեցելոցս ողորմեսցի .
ամէն :

3. Թղ. 82 ա. Յիշեցէք ի Քրիստոս եւ
զբարեպաշտ իշխանն զմեծ սեւաստաւոն՝
զմակուրանն, զորդի Սբբատայ որդւոյ Հեթ-
մոյ սեւաստոսի տեսոն Լամբրաւնին եւ Պա-
պեռամին, որում եւ զԱւետարանս չնոր-
հեցի. ընդ նմին եւ զքրիստոսամէր ամու-
սինն իւր թագուհի զըստ մարմնոյ քոյր իմ.
որոց ողորմեսցի տէր Յիսուս Քրիստոս աստ
եւ ի հանդերձելումն: ի թւ. ՈՒԳ:

Այս տեղեկութիւնները կարելի է ամ-
փոփէլ այսպէս. Գրիչը Գրիգոր, ծննդեամբ
Արկուռի (Ակոռի) գիւղէն, ի տիս մանկու-
թեան գաղթած է Սեբաստիա, Վասպուրա-
կանի մէծ գաղթին հետ (1021): Այն տեղ
ուսած է առ ոսս տէր Փիլիպպոսի. ձեռք բե-
րած է նաեւ «զգործ ոսկոյ ի զարդ պատուի-
րանաց տեառն», այս ինքն մանրանկարչու-
թեան արուեստը: Անձնական պիտոյից հա-
մար ձեռնարկած է 1066ին գրել Աւետարան
մը, առ որ կարեւոր «գտուփի կազմածոյս»,
այս ինքն մագաղաթը ստացած է Կ. Պոլսէն:
Սեբաստիա այս ըրջանին թէեւ ըլվանդա-
կան ազգեցութեան տակ, բայց կը նկատուէր
արդէն հայաքաղաք: Թէպէտ չի յիշե՞ն
դրիչը, թէ ինչ նախագաղափար օրինակ ըն-
տրած է իւր գրչութեան, բայց կարելի է են-
թաղրել, թէ Հայաստանէն փոխադրուած
գրչագիր մը հիմ ծառայած է իւր օրինակու-
թեան, թերեւս Գագիկ թագաւորի օրինակը,
1064 թ. գաղթականութեան հետ բերուած
Ծամնդաւ-Սեբաստիա: Այս կէտը հաւանա-
կան կը համարիմ, վասն զի կը տեսնուի եր-
կու Աւետարաններուս մէջ ներքին աղերս:


Հետաքրքրական է եւ այն պարագան, որ
Արկուռեցւոյ Աւետարանը ժամանակ մը յե-
տոյ հասած է Հոռոմկայ՝ Ներսէս Ծնորհաւլւոյ
ձեռքը. իսկ սա Նուիրած է զայն իւր եղօր-
որդւոյն Գրիգոր Ապիքրատի. վերջինս ալ իր
կարգին ընծայած է Լամբրոնի եւ Պապերօնի
տիրոջ Բակուրան Սեւաստոսին, 1194ին:

Այսպիսի ճանապարհներով ահա հասած է Աւետարանս Մլիճի կամ Սկեւոյի վանքը, ճիշդ այն ժամանակ, երբ Ստեփանոս Աղամբարի խորհուրդը ունեցած է օրինակել տալ անձնական պիտոյից համար չքեզ Աւետարան մը: Նոյն 1194 թուրին (կամ տարի մը յառաջ) կ'օրինակէր նաև Կոստանդիին Ներսէս Լամբոնացւոյ Աւետարանը: Եթէ Կոստանդիին ոչ, բայց Գրիգոր Մլիճեցւոյ Աւետարանը ունեցած է իրեն գաղափար օրինակ Արքուուեցւոյ Աւետարանը թէ ընազդին եւ թէ նկարազարդութեան համար: Շնացեալ կնոջ պատմութիւնը, որ հին ձեռազդիրներու մէջ այնպիս յաճախ չի տեսնուիր, կը գտնուի Արքուուեցւոյ եւ Մլիճեցւոյ Աւետարաններուն վերջը (Արարատ, 1910, էջ 79). Նաև նկարներու մէծ նոյնութիւն կը նկատուի երկուքին մէջ (հմմտ. անդ, էջ 245—260):

Արեւելեան կամ Մեծ Հայաստանի մանրանկարչութեան ազգեցութիւնը Կիլիկեանին վրայ չօշափելի է ոչ միայն Սկեռայի արտադրութիւններուն մէջ, այլ եւ աւելի վաղ հոչակուած Դրազարկի դպրոցին գործերուն մէջ :

Դրազարկ արդէն ժի. զարու առաջին
կէսին երեւան բերաւ փայլուն նմոյշներ հայ

Կարեւոր կէտ մըն է Հայ մանրանկար
չութեան պատմութեան համար մանր մատ
նանչել յարաբէրութեան այն գիծերը, որոն
վրայէն Կիլիկեան արուեստը առեւտուրի մէջ
ապրեցաւ Մեծ Հայաստանի հետ։ Առան
տարակուսի ի սկզբան Հայաստանն էր որ կո
տար, երկրէն անջատուող գաղթականներո
միջոցաւ։ Կիլիկիա հաստատուող գաղթա



Նկար. 12. Սկետոպայի Աւետարան, 1197. Յովհաննէս Աւետարանը

մանրանկարչութեան ի նպաստ: J. · Strzygowski
ծանօթացուց անոր մէկ հոյակապ արտա-
դրութիւնը 1113 թուականէն¹⁹:

¹⁹ Kleinarmenische Miniaturmalerei, Die Miniaturen des Tübinger Evangeliiars Ma XIII, 1 vom Jahre 1113 bzw. 893 nach Christi. Tübingen 1907. Հեռագրին յիշատակարանը ծանօթ էր միսյն հնդիտ-ճեանի ընդօրինակութեամբ. խակագիրը կը համարուի կորսուած չանդ. Ամս. 1917/18, էջ 159—160, մատ-

Կանները թէպէտ շրջապատուած էին օտա
դիր ըրած էի, որ Յիշատաբականին իսկագիրը պա-
հուած է Խաչիկ Վ. Դաղեանի ձեռագիրներու հաւ-
քածարքին մէջ և Հրամատարկուած է նմանահանո-
թեամբ Գաբրելին սրբազնին «Քարտէկ Հայ հնագրո-
թեան» գործին մէջ (Վաղարշապատ, 1912, էջ 48
Տափտակ ՂԲ): Իսկ երկրորդ յիշատակարանի պա-
ճենը, զոր ներկացացուցած է Էնֆիածեան, որուն Հա-
մաձայն Զեւազրին դադախար օրինակ ծառայած
893 թուէն Աւետարան մը, Կեղծիք է:

ժողովուրդներէ, բայց պահեցին երկար ժամանակ հին աւանդութիւններն եւ սովորութիւնները. ինչպէս շինարուեստը արեւելեան ճաշակով զարգացաւ հոն, նոյնպէս մանրանկարչութեան համար յարգուեցաւ արուեստի արեւելեան նկարագիրը: Արեւելք ունէր ազգեցիկ ձայն Հռոմէկայի կաթողիկո-



Նկար. 13. Սկեւայի Աւետարան, 1197. Սկիզբն Յովհաննու:

սարանին մէջ. եւ ականաւոր վարդապետներ, ինչպէս Մխիթար Գոշ, Վարդան եւ Դաւիթ Հաղբատացիներ կ'այցելէին Կիլիկիա պէտք կաց, երեւան բերելու համար օտար ուսանելու, այլ եւ ուսուցանելու: Ներսէս ազգեցութիւններու շերտերը, եւ ինքնուրոյն Շնորհալիք, Գրիգոր Տղայ կը թղթակցէին արուեստի յատկանիները վերածնութեան այս դարուն:

Սկեւայի Դպրոցը Դրազարկի դպրոցէն

Այս յարատեւ տուրեւաոր գաղափարներու բերաւ իրեն հետ փոփոխակի ազդեցութիւնները: Ինչպէս Արեւելք պարսիկ դրաշին, նոյնպէս Կիլիկիա Բիւզանդիոնէն եւ Արեւելուտքն ընդունեցան նոր ազգեցութիւնները: Արեւելք ունէր ազգեցիկ ձայն Հռոմէկայի կաթողիկո-

և առաջ երկրորդ աեզր կը բռնէ Կիլիկիան արուեստի մէջ: Արեւելեան այն գիծերը, որոնք նկատած էր Տրզյովսկի Դրազարկի Աւետարանին մէջ, նոյն եւ աւաւելագոյն չափով կը տեսնուին Սկեւայի ստեղծագործութիւններու մէջ:

Սկեւայի եւ Միջի վանքերը, ուր ծնունդ առած է մեր Աւետարանը, երկու քոյր վանքեր են Տաւրոսի լանջն վրայ, Պավեռոն եւ Լամբրոն բերդերու հովանաւորութեան տակ, Լամբրոնի տէրերու ձեռքը:

Համար կը ստեղծագործէր, նոյնը ուրիշ կերպարանքով կը կրկնուէր անոր մրցակիցին Գրիգորի վրձինին տակ: Զի կրնար ժիտուիլ թէ Կոստանդինի Աւետարանը ծանօթ չէր Դրիգորին: Բայց Գրիգոր իւր օրինակութեան գաղափար ընտրեց հնագոյն մը, ուղակի Արկուուեցաց օրինակը, որ նոր էր բերուած Միջի կամ Սկեւայի վանքը: Այս կը գուշակուի այն նմանութիւններէն, որ կան երկուքի մէջ: Միջեցին սակայն պարզապէս արտազրող մը չեղաւ իւր գաղափար օրին



Eigentum der Wiener Akademie.

Նկար. 14. Զեռ. Թ. 76 Աթէնքի Ազգ. Սատ. Ժթ. Պար. Մատթէոս Աւետարանին:

Անոնք զարգացան եւ անուանի եղան յատկապէս Ներսէս Լամբրոնացւոյ ջանքերով: Ինչպէս տեսանք, 1193ին հոս Սկեւայի մէջ Կորինակէր եւ կը նկարազարդէր Լամբրոնի տիրոջ եւ անոր եղքոր Ներսէս Լամբրոնացւոյ համար Աւետարան մը Կոստանդինի գրիչ եւ նկարիչ: Կոստանդինին ժամանակակից է, եւ թերեւս աշակերտակից Գրիգոր Միջեցի, մէր 1197 թուի Աւետարանին գրիչն եւ նկարիչը:

Ինչ որ Կոստանդին նկարիչ Ներսէս Լամբրոնացւոյ ճաշակին գոհացում տալու

նկան, այլ կատարելագործեց անոր արուեստը քայլով մաւելի:

Բայց թէ՛ Կոստանդին եւ թէ՛ Գրիգոր հետեւողներ են հոն աւանդութիւններուն, աւանդապահներ հին արուեստին: Ունին նկարչութեան բնածին ձիրքեր, ողեւորութիւն, «աստուածային արուեստ», բայց կը յարգն աւանդութիւնը, զայն կատարելագործել կը նկարին եւ ոչ արհամարհել եւ առաթուր կոփել: Արեւելեան արուեստի հետքերը կը նշմարուին անոնց նուրբ ստեղծագործութիւններուն մէջ ամէն քայլափո-

խին : Փոխառութիւն է ամբողջ կառուցուածքը. բայց նոր՝ արուեստը, նուրբ՝ ճաշակը, ինքնուրոյն՝ չնորհքը, անհատական՝ յօրինուածքը:

Ես չունիմ այս բոպէիս աչքի առաջ օրի-
նակներ այն հին մանրանկարներէն, որոնցմէ
մէծ թիւ մը առարկայ եղած էր իմ զնուութեան
Երեւանի եւ Էջմիածնի Մատենադարաններու
մէջ, որպէս զի մատնացոյց ընեմ այլ եւ այլ
պատկերագծեր, որոնք կը կրկնուին Սկե-
ռայի զպրոցի գործերու մէջ։ Բայց մեր
նպատակի համար բաւական կարող են ըլլալ
նաեւ հրապարակի վրայ ծանօթները։ Պիտի
ուզէի յիշեցնել Գաղղիկ թագաւորի եւ Գր-
Արկուուեցոյ Աւետարանին մանրանկարները,
զորոնք ներկայացուցած են Զօպանեան եւ
Յովսէփիեան։

Թ. 10 նկարին հետ պէտք է համեմատել Արկուուեցայ Աւետարանին Մարկոսի սկզբ-ընազարդը, զոր Գարեգին Յովսէփեան այս-պէս կը նկարագրէ. «Առիւծի աջ թեւն սկսում է պարանոցի եւ ուսի սահմանից եւ ժապաւէնի նման նախ գալարում է մէջջի վրայով դէպի ցած, անցնում յետեւի ոտների միջով եւ վեր բարձրանում, կազմելով «Ս» տառի մի կողը, միւս թեւը ուղղակի վեր է բարձրանում նոյն տառի միւս կողը կազմելու համար: Առիւծի բարձրացրած գլուխը մարմնի հետ եւ աջ թեւի ներքին մասը Ս-ի կողերը միացող կամարն են կազմում: Առիւծի պոչը կախ է ընկած եւ երկու ոտ-ների մէջից անցնելով՝ փորի տակից տա-րածում է մինչեւ առաջին ոտները: Առիւծը առաջին ձախ թաթով բռնել է ոսկեկող, ա-կանակուռ աւետարան: Գլխին լուսոյ պսակ ունի: Վեր բարձրացրած թեւերի մէջ կանդ-նած է անմօրուս եւ գլխի երկար մազերով մի պատանի, որ ձախ ոտքը գրել է առիւծի գլխին, իսկ աջը ազդրների վրայ, տարածած ձեռքերով բռնել է առիւծի երկու թեւերը: Պատանին հագել է մոյզ կապոյտ կապայ եւ աջ ուսից դէպի ցած սպիտակաւուն՝ աւելի ճիշգ գորչ վերնազգեստ. աջ թեւին՝ ուսին մօտ, ունի ոսկի ժապաւէն, իշխանական նշանը: Գլխին ունի լուսոյ պսակ, կարմիր խաչով, մի կողմից «Յիսուս» եւ միւս կող-մից «Քրիստոս» գրած» (Արարատ, 1910, էջ 247—248): Վեր մանրանկարիչը արտա-գրած է զախ գործն փոփոխութեամբ միայն:

կեանք, Ա., Վաղարշապատ 1928, էջ 166—171):

Խորաններու, կիսախորաններու, լու-սանցազարդերու եւ զարդարերու մէջ ըստ մէծի մասին հետեւող է մեր նկարիչը հին աւանդութիւններուն. կը զարդացնէ ծանօթը նոր հնարագիտութիւններով եւ նրբութիւն-ներով. այս տեղ կը գործէ իր անձնական ճաշակի: Ինքնուրոյն գծերը իր մանրանկար-ներուն երեւան պիտի ելիչ մանրազնին համե-մատութեամբ իր վրձնի արտադրութիւն-ներու եւ նախորդ շրջանի, յատկապէս Ար-կուուեցայ, Դրազարկի զպրոցի եւ Կոստան-դինի գործերուն: Անհրաժեշտ է մանր ու-սումնասիրել Միհեցայ Նարեկը եւ 1215ին նկարազարդած Աւետարանը:

Ինչպէս Գրիգոր Միհեցի ազգուեցաւ իւր նախորդներէն, նոյնպէս ինքը իր կարգին ազգեց յաջորդներուն վրայ: Կիլիկեան ման-րանկարչութեան ամենափայլուն դէմքը՝ Թո-րոս Ռոսլին, Հռոմկլայի Դպրոցէն, որ հայ-կական արուեստը բարձրացուց դասական կատարելութեան, գերծ չմնաց այս ազգեցու-թենէն. նա, հանաւորէն, Սկեւոյի զպրոցին աշակերտելով հասաւ անմըցելի վարպե-տութեան: Այսպէս նաև ուրիշներ: Իրեւ օրինակ նմանողութեան կը յիշեցնեմ կեռան թագուհւոյն Աւետարանը (1274):

Կիլիկեան մանրանկարիչները որ չափով որ ճախրանք ցոյց տուին դէպի զարդաշ-խարհը, նոյն առաւելութեամբ չզարդացան նկարներ լորինեւու առուեստեն մէջ ...

սարանին Բ. կանոնի կամարին մէջ (հմտ. Strzygowski, Ursprung, նկ. 61: Այսպէս նաեւ իջմիածնի 1053 թուականէն Աւետարանի խորանը (La roseraie, III, p. 162) իւր եռաստեղ գերաններով ունի իր նմանութիւնը մեր թ. 5 եւ 6 նկարներու մէջ: Նաեւ այլ զարդարանքները համեմատ են ոչ միայն նախորդ շրջանի հայ մանրանկարչութեան աւեանդութիւններուն (հմտ. Հաղբատի եւ Դրազարկի մանրանկարները), այլ եւ արեւելեան քանդակագրդերու: Թ. 1 նկարին գալարուած առողջով վիշտպներու մէջ Strzygowski, Amida, էջ 363 կը տեսնէ նմանութիւնը այն վիշտպներու, որոնք Ամիդի, Բաղդատի եւ ուրիշ արեւելեան յուշարձաններու վրայ կը նկատուին (հմտ. Berchem, Amida, էջ 82—84 եւ Յովսէփեան, Պոօշեանք կամ Խալբակեանք, Ա., Վաղարշապատ 1928, էջ 166—

171) : Այսաններու, կիսախորաններու, լուսանցարդերու և զարդագրերու մէջ ըստ մէծի մասին հետեւող է մեր նկարիչը հին աւանդութիւններուն . կը զարդացնէ ծանօթը նոր հնարքագիտութիւններով և նրբութիւններով . այս տեղ կը գործէ իր անձնական ճաշակը : Ինքնուրոյն գծերը իր մանրանկարներուն երեւան պիտի ելլի մանրազնին համեմատութեամբ իր վրձինի արտադրութիւններու և նախորդ ըրջանի, յատկապէս Արկուռեցւոյ, Դրազարկի զպրոցի և Կոստանդինի գործերուն : Անհրաժեշտ է մանր ուսումնասիրել Միլճեցւոյ Նարեկը և 1215ին նկարազարդած Աւտարանը :

ինչպէս Գրիգոր Մլիճեցի ազգուեցաւ իւր նախորդներէն, նոյնպէս ինքը իր կարգին ազգեց յաջորդներուն վրայ՝ Կիլիկիան մանրանկարչութեան ամենափայլուն դէմքը՝ Թոռոս Ռոսլին, Հոռմկլայի Դպրոցէն, որ հայկական արուեստը բարձրացուց դասական կատարելութեան, զերծ չմնաց այս ազգեցութենէն. նա, հանաւորէն, Սկեռայի դպրոցին աշակերտելով հասաւ անմրցելի վարպետութեան: Այսպէս նաև ուրիշներ: Իրեւորինակ նմանողութեան կը յիշեցնեմ Կեռան թագուհւոյն Աւետարանը (1274):

Կիլիկեան մանրանկարիչները որ չափով
որ ճախրանք ցոյց տուին դէպի զարգաշ-
խարջը, նոյն առաւելութեամբ չզարգացան
նկարներ յօրինելու արուեստին մէջ ան-
կախարբար : Անոնք մնացին ընկծուած բիւ-
ղանդական արուեստին աղղեցութեան տակ .
. եւ չփորձեցին ինքնուրոյն ճաշակով յառա-
ջադէմ նկրտիլ : Եթէ հնագոյն շրջանին ասո-
ուական Միջագետքն էր նմոցներ մատակա-
ռարողը հայ մանրանկարիչներուն, հին եւ
ուր շրջաններուն բիւղանդական պատկե-
ռագրութիւնը ծառայեց անոնց նմանողու-
թեան զաղափար-օրինակ : Աւետարանիշնե-
ռու նկարները անփոփոխ իրենց ձեւին մէջ
պրտանկարուեցան, ճոխացնելով միայն մի-

ջոցն եւ կահաւորումը ինքնուրբյն ճաշակով։
Քրիստոնեայ արեւելքի նկարազարդ ձեռագիրները հեղինակներու նկարին երկու զանազան ձեւեր երեւան կը բերեն։ Մինչ մէկ ձեւը հեղինակները նստած դիրքի մէջ, գրելէ յետոյ հանդստացած կը ներկայացնեն, միւս ձեւի մէջ հեղինակները կանցնած կը տեսնուին, ձեռքին մազաղաթեայ դլան մը տարածուն տեղ կը բռնեն անոնք, որ Հարկ կ'ըլլայ ըսել, թէ այս ձեւը Միջագետքի մէջ ծագած մոտիւ մըն է, յատուկ արեւելեան նկարագրով²⁰։ Այսպէս են Ծաբբուլասի Աւտարանը, Բերլինի ասորերէն Ճարբնակը (Sachau, p. 220), Օքսֆորդի Bodl. Dawk. 58 խորհրդատերը, Պարիսի Ազգ. Մատենադարանի Աս. 341 Հին Կտակա-



Eigentum der Wiener Akademie

կամ գիրք մը բոնած։ Նստած գիրքի մէջ
առնուած հեղինակներու նկարները ժառան-
դուած են հելլենական արուեստէն եւ կար-
կառուն կ'երեւան անձուկ մտօք բիւզանդա-
կան կոչուած արուեստին մէջ։ Ուրքի վրայ
ներկայացուած նկարները ցանցաւ անզամ կը
տեսնուին յունարէն ձեռագիրներու մէջ։
Ընդհակառակը ասորական եւ ասորական
գաղափար - օրինակներէ կախում ունեցող
հայկական մանրանկարչութեան մէջ այնպէս

²⁰ A. Baumstark, Zum stehenden Autorenbild der byzantinischen Buchmalerei. *Oriens christianus*, N. S. III (1913), S. 305–310.

²¹ *Zpma.* Omont, Peintures de l'ancien testa-

ment dans un manuscrit syriaque du VII^e ou du VIII^e siècle. *ບ Հաւաքան* Fondation E. Piot. Monuments et mémoires publiés par l'Académie des inscriptions et belles lettres. XVII (1909), § 84—98, *ախառկական* V—IX.

Աւետարանը ²², Լեռոն Բ.ի Աւետարանը
1263/64 թուականէն Երուսաղիմի մէջ եւ
վերջապէս Վիեննայի Մխիթարեան Մատե-
նադարանի թ. 697 Աւետարանը ²³:

Կիլիկեան հայ մանրանկարչութիւնը սիրած է աւլի — հետեւելով բիւզանդականներուն — մտածել Աւետարանիչները նստած դիրքի մէջ։ Մեր 8, 9, 11 նկարներու մէջ Մատթէոս, Մարկոս եւ Ղուկաս այս նըստուածքի մէջ ներկայացուած են (հմմտ. առ այս թ. 14—18)։ Մատթէոս ունի իւր նմանութիւնը Աթէնքի Ազգ։ Մատենալքարանի թ. 76 Աւետարանին մէջ (տես նկ. 14), գրուած Ժ. դարուն²⁴, ուր նոյն է Աւետարանչին կեցուածը, հանդերձաւորութիւնը, գրակալին յօրինուածքը, նոյն անգամ պտուտակածեւ ձողովվէ։ Կը տարբերի միայն այն կէտի մէջ, որ յոյնին մէջ Աւետարանիչը զրադած է գրելով, մինչ Հայը ներկայացուցած է ձեռքը ծնօտին անձնատուր բարձրացնը խորհուրդներու (հմմտ. ձեռքը քում-

²² J. Strzygowski, Ein zweites Etschmiadsin-Evangeliar, *Ըուշաբնեան*, էջ 345—352:

² A. Merk, Die Miniaturen des armenischen Evangeliiars Nr. 697 der Wiener Mechitharistenbibliothek, *Հանդես Ալմաբռայ*, 1927, էջ 931—944:

² Paul Buberl, Die Miniaturhandschriften der Nationalbibliothek in Athen, Wien 1917, Tafel XXV, Nr. 64. [Denkschriften der K. Akademie der Wissenschaften, Phil.-hist. Klasse, Bd. 60, Abh. 2.] Այս հրատարակութենէն են մեր թ. 14-18 նկարները, որոնց կիշչեները ազնուարար տրամադրեց մեզ Վեհնայի Գիտութեանց Ակադեմեան։ Մեր ընորհակալութիւնը Ակադեմիայի Վարչութեան այս պատրաստակնեան համար։

թիւն՝ Թարգմանչաց Աւետարանին մէջ, ԺԳ. Թարբէն 25): Բիւզանդական կաղապարէն ա-
ւելի անեղծ ելած է Վիեննայի Մխիթարեան
Մատենադարանի թ. 278, թղ. 13 բ (ԺԳ/ԺԳ.
բար):

Թ. 9 Նկարի Մարկոսը համեմպտութեան օրինակ՝ ունի Տիերինդէնի Աւետարանին բէջ²⁶. նաեւ հոս ներկայացուած սեւամազ ու սեւամօրուք. նոյնաէս գրակալը կը բռնէ ձուկ մը տառւնով, գրասեղանը ունի խաւաձեւ դուռ, բայց դոց փեղկերով: Ղուկասի ստուածքը (Թ. 11) կը յիշեցնէ Յովհ. Առաքեալը Աթէնքի Աւետարանին մէջ (Buberl, №ր. 65), որուն միջոցի կահաւորումը եւ սորքի տեսարանը կարծես ամբոջութեամբ սրտացոլացած է Հայուն քով: Նմանութիւնը դիւղանդական օրինակներու հետ աւելի սչքի կը զարնէ Թ. 12 նկարին մէջ. Ցովաննէս ըստ ամենայնի նոյն դիրքով եւ հանգերձաւորութեամբ կանդնած է Աթէնքի ծ. 98 Աւետարանին մէջ (ԺԲ. դար, հմտ.

այլպիսուած է սրայն տեսա-
անը։ Նկարիս ուրիշ փոփոխակները կ'ըն-
ային Տիբէնդէնի Աւետարանը²⁷, Բրի-
տանական Թանգարանի Օր. 5304 (ԺԵ.
Արար²⁸) եւ Վիեննայի Թ. 278 (ըստ ամե-
այնի նման Աթէնքի օրինակին)։

Աւելորդ են ուրիշ համեմատութիւններ :

25 La Roseraie d'Arménie. III. t° 80'81.

²⁸ Strzygowski, *Sawisniewski X.*

²⁶ Strzygowski, Տախտակ X.

²⁸ La Roseraie d'Arménie, II, § 264.

Das Skevra-Evangeliar vom Jahre 1197, aufbewahrt im Archiv des armenischen Erzbistums Lemberg.

(Resumé des armenischen Teiles.)

1. Das Skevra-Evangeliar vom Jahre 1197, das seit einem Jahrhundert im Archiv des Lemberger armenischen Erzbistums aufbewahrt wird, ist zum erstenmal im Jahre 1890 vom P. Gregoris Kalemkiar einer genauen Beschreibung unterzogen worden. P. Kalemkiar hat aber versäumt, seine Beschreibung der Öffentlichkeit vorzulegen. Die Handschrift wurde nachher von den Gelehrten öfters in Anspruch genommen, es wurden sogar einige Proben von den Miniaturen reproduziert¹. Eine eingehende Untersuchung darüber fehlte aber bis zur Zeit.

Die Reproduktionen einiger Miniaturen aus dieser Handschrift durch Piotrowski sowie das liebenswürdige Entgegenkommen des armenischen Ordinariates in Lemberg, das mir einige Klischees von diesen Reproduktionen zur Verfügung stellte, gaben mir die Anregung, mich mit diesem Studium zu befassen. Die Handschrift selbst konnte ich nicht zur Ansicht bekommen; dies erlaubten mir die Verhältnisse nicht. Die Beschreibung fand ich im Nachlaß P. G. Kalemkars († 1915), die hier zum erstenmal gedruckt wird. Die Abbildungen Nummer 1—11 sind verschiedenen Werken entnommen, deren Titel oben erwähnt wurden. Vollständigkeitshalber sollte die Arbeit vor dem Original durchgeführt werden. Möge meine Zusammenstellung dazu beitragen, daß die Handschrift nach ihrer kunsthistorischen Bedeutung näher bewertet wird.

2. Beschreibung der Handschrift. — 426
Blätter. Größe: 29×22 cm. Material:
weißes Pergament. Einband: 31×24 cm,
Silber überzogen; vgl. Piotrowski, Abb. 32—

4. Schrift: Erkatagir. Zierschrift beim Anfang der vier Evangelien und öfters im Exte. Kanonesarkaden Blatt 2—10; ein Blatt soll fehlen. Bilder: vier Evangelisten. An den Rändern kleine Miniaturbilder. — Leere Blätter 1, 419, 425, 426. Datum: 647 der armenischen Aera = 1197/98 n. Chr. — Schreiber: Gregor; Ort der Entstehung: die Klöster Mlič und Skevra.


3. Wie aus den Kolophonen hervorgeht, ist die Handschrift auf Wunsch des Priesters Stephanos, genannt Adam, abgeschrieben, welcher das Pergament selbst aus Cypern abgeholt hatte. Der Schreiber Gregor wird von Stephanos als „ein vielberühmter und gerüesener Schreiber“ gelobt, „welcher überausortrefflich und unerreichbar ist (in seiner Kunst) unter dem (menschlichen) Geschlecht, nicht nur in Tinten (-verfahren, d. im Schreiben), sondern auch in Ornament- und Kunstdurch Farbe“. Er hat den Anfang einer Arbeit im Kloster Mlič bei der Burg Čaperon (bei Tarsus) unternommen und im Kloster Skevra bei der Burg Lambron vollendet, im Jahre der armenischen Ära 647, d. h. im Jahre, als Leo I. zum König des armenischen Kilikien gewählt wurde, unter dem Katholikosat Gregors VI. (1194—1203). Das Jahr 647 der armenischen Ära fängt nach der chronologischen Rechnung am 31. Jänner 1197 an, nach der politischen aber um 1198, wie J. Strzygowski annimmt. Ich halte die chronologische Rechnung fest, da die Ernenngung Leos zum König auf das Jahr 1196/97 fällt.

Ein zweites Kolophon vom Jahre 1219 erwähnt das Hinscheiden des Königs Leo, am 1. Mai desselben Jahres (S. 8). Für das weitere Geschick der Handschrift geben die Kolophone 3 und 4 Anhaltspunkte. Im Jahre 1422 ist ein gewisser Simeon, Bruder des Johann, im Besitze des Evangeliers und verkauft es an Herrn Khuthlubek. Im Jahre 1592 befindet es sich in Händen Thoros Perathentz, des Sohnes Zatiks (in Galizien; Lemberg?), der es, weil es sehr beschädigt war, durch den Mönch Johann in Silber-Schmuck einbinden lässt. Darüber, wann und wie die Handschrift in das Archiv des Erz-

¹ Vgl. Józef Piotrowski, Katedra ormiańska we Lwowie w świetle restauracji i ostatnich odkryć. Lwów 1925, S. 10–11 und Abb. 33–40 (nicht nummeriert). J. Strzygowski, Amida, Heidelberg 1910, S. 362, 369; Ursprung der christlichen Kunst, Leipzig 1920, Taf. XXIV; Asiens bildende Kunst, Augsburg 1930, S. 143. H. Glück, Die christliche Kunst des Ostens, Berlin 1923, Abb. 6 und 7. Frédéric Macler, Rapport sur une mission scientifique en Galicie et en Bukovine (juillet-août 1925). Revue des études arméniennes, VII (1927), p. 97–107 et fig. 1–15.

bistums Lemberg gelangte, fehlt jede Angabe. Da der jetzige Einband in Silberüberzug ein Produkt des 18. Jahrhunderts ist, müssen wir annehmen, daß die Handschrift nach 1592 wieder von ihrem Schmucke entblößt und vom neuen Besitzer zum drittenmal eingebunden wurde.

Der „vielberühmte Schreiber“ Gregor ist aller Wahrscheinlichkeit nach mit dem gleichnamigen Kopisten identisch, welcher um 1173 für Nerses Lambronatzi, Erzbischof von



Eigentum der Wiener Akademie.

Նկար. 16. Զեռ. 163. Աթէսիք Ազգ. Մատ. ԺԲ. դար.
Ղուկաս Ավետարանին:


Tarsus, die Lamentationen von Gregor Narekatzi in einer schönen Bolorgir und Zierschrift verfertigte (Handschrift Nr. 1568 der Edschmiatziner Bibliothek, vgl. S. 12) und der sich anschickte, um 1214/15 ein zweites Evangeliar im Auftrag desselben Stephanos Adam abzuschreiben, welches aber wegen seines in diesem Jahre erfolgten Todes unvollständig blieb (aufbewahrt in der Klosterbibliothek zu Djulfa, vgl. S. 12).

Die Klöster von Mlič und Skevra, wo unser Evangeliar entstand, sind zwei

Schwesternklöster auf dem Abhange des Taurus, nicht weit von Tarsus, unter dem Schutz der Burg von Paperon und Lambron. Zu Lebzeiten des Erzbischofs von Tarsus, Nerses Lambronatzi, und unter der Ägide seines Bruders, des Sebastos und Fürsten von Lambron, waren sie in hoher Blüte. Um das Jahr 1194, als sich Gregor durch seine Leistungen auszeichnete, blühte in Skevra ein anderer Miniatur, Konstantin mit Namen, welcher zum Gebrauche des Erzbischofs von

5. Kanonestafel V (in Fortsetzung) und VI (Bl. 8).
6. Kanonestafel VII und VIII (Bl. 9).
7. Kanonestafel IX und X (Bl. 10).
8. Mattheus.
9. Markus.
10. Anfang des Markusevangeliiars.
11. Lukas.
12. Johannes.
13. Anfang des Johannesevangeliiars.

Es fehlen in unserer Darstellung: Hypothesis II (Bl. 3), Kanonestafel II (Bl. 5), X (in Fortsetzung, Bl. 11, scheint ausgefallen



Eigentum der Wiener Akademie.


Նկար. 17. Զեռ. Թ. 68 Աթէսիք Ազգ. Մատ. ԺԲ. դար.
Ղուկաս Ավետարանին:

Tarsus ein reich illustriertes Evangeliar verfertigte (vgl. S. 14).

4. Die Abbildungen Nummer 1—13 sind dem Skevra-Evangeliar entnommen; sie stellen dar:

1. Hypothesis I (Anfang des Briefes Eu-sebios an Karpianos, Bl. 2).
2. Kanonestafel I—II (Bl. 4).
3. Kanonestafel II (in Fortsetzung) und III (Bl. 6).
4. Kanonestafel IV—V (Bl. 7).

hundert Jahre alt war, erscheint hier nicht als Schöpfer, sondern vielmehr als Bewahrer der alten Überlieferungen. Durch den Geschmack des Mutterlandes genährt, im neuen Kulturkreise neuen Einflüssen unterworfen, bereichert die armenische Kolonie die herkömmliche Tradition. Der orientalische Charakter wird dabei nicht umgewandelt, der armenische Stil büßt nichts ein, neu ist jedoch die Kunst, frischer die Gestalt, feiner die Pinselführung. Die Renaissance der armenischen Buchmalerei ragt da empor. Was Groß-Armenien um diese Zeit leistete, war für



Eigentum der Wiener Akademie.

Նկար. 18. Զեռ. 93 Աթէսիք Ազգ. Մատ. ԺԲ. դար.
Ցույցանունելու բառունը:

zu sein), der Anfang des Matheus- und Lukasevangeliiars.

Die Beschreibung der Abbildungen ist im armenischen Teile kurz angegeben.

5. Im weiteren Abschnitte wird die Kunst der Miniaturen einer kunsthistorischen Betrachtung unterzogen und die Entwicklung derselben auf kilikisch-armenischem Boden mit kurzen Worten erörtert.

Im ganzen tritt uns die orientalische Ornamentik entgegen, die orientalisch-armenische Kunst, welche in einem neuen Kolorit, in einer entwickelteren Form wiederholt wird. Das armenische Kilikien, das kaum

Kilikisch-Armenien nicht fremd, was aber Kilikien gab, war für Groß-Armenien neu. In Groß-Armenien machte die alte Kunst in langsamem Schritten ihren Weg; die alten Motive galten dort für kanonisch und die Wiederholung derselben stellte den Geschmack der Zeitgenossen zufrieden. Die Abweichungen von dem Gewöhnlichen, die hier und dort auftauchen, tragen das Gepräge fremder Einflüsse. Es existieren im 11. und 12. Jahrhundert Werkstätten in Sebaste, Kaisareia, Melitine, sogar in Adrianopel, in den von Armeniern bewohnten Städten, von wo aus nach Armenien Bücher eingeführt

wurden². Diese Tatsache will jedoch die selbständige Entwicklung der armenischen Buchmalerei auf einheimischem Boden nicht in Abrede stellen.

Seit altersher befanden sich in Armenien Zentren, wo die Kalligraphie und die Buchmalerei gepflegt wurden. Darunter muß die Schule von Kars den ersten Platz in Anspruch nehmen. Hier blühte im 11. Jahrhundert, unter der Regierung des Königs Gagik, Sohn des Abas, genannt Schahin-Schah (1028—1064) eine Akademie der Wissenschaften, wo neben der Philosophie, Medizin und Geponie, auch die Kunst gepflegt wurde. Persische, arabische und jüdische Gelehrte, meistens Ärzte, hatten dort Posten³. Aus dieser Epoche ist uns ein Meisterwerk der Buchmalerei erhalten, ein Evangeliar, geschrieben zum Gebrauche Gagiks und der Königsfamilie (gegenwärtig in der Patriarchatsbibliothek zu Jerusalem aufbewahrt⁴).

Die Produkte der Kunstwerkstätten des Ostens machten ihren Weg nach Süden und gelangten bis nach Kilikien, wohin im 11. Jahrhundert ein Strom aus Groß-Armenien herunterflutete. Er ging über Kleinasien. Hier, in Sebaste, saßen zuerst die Emigranten. Gregor aus Arkuri (bei Massis), der mit dem König Senekerim Artzruni von Vaspurakan hierher gekommen war, schrieb im Jahre 1066 ein prächtiges Evangeliar, das später das Eigentum des Katholikos Nerses Schnorhali (1166—1172) wurde und im Jahre 1194 von Gregor Apirat dem Herrn von Paperon und Lambron geschenkt wurde (aufbewahrt in der Etschmiaziner Bibliothek, vgl. G. H o v s e p i a n, Ararat 1910, S. 77 ff.). Dies geschah kurz vorher, als Gregor, der Miniatur unseres Evangelians, sein Meister-

werk in Mlič und Skevra verfaßte und Konstantin in Skevra seine Tätigkeit auf Feder und Pinsel entfaltete.

Konstantin und Gregor, die die kilikisch-armenische Buchmalerei in eine neue Fassung brachten, sind im Grunde Nachahmer der orientalisch-armenischen Überlieferungen. Sie sind zwar begabt, sind „von göttlicher Kunst“ durchdrungen, trotzdem folgen sie der alten Tradition. Sie kennen die Kunsterwerke Armeniens, jene von Drazark⁵, sind aber keine Schreiber im strengen Sinne, sie vervollständigen die Ergebnisse der Vorfahren, entwickeln dieselben um einen Schritt weiter. Gregor hatte sogar zu seiner Schöpfung das Evangeliar vom Jahre 1066 als Vorlage. Der ganze Bau seiner Schöpfung ist gewiß eine Entlehnung, neu ist aber die Kunst, eigenartig die Grazie, individuell die Ausführung. Die Abhängigkeit vom Evangeliar vom Jahre 1066 ist mehr in den Kanonestafeln auffallend. In den Autorenbildern dagegen ist er selbständig; hier hat er die byzantinischen Muster zum Vorbild. Ein Vergleich der Evangelistenbilder mit denen der byzantinischen Kunst überzeugt uns vollkommen (Abb. 14—18⁶).


⁵ J. S t r z y g o w s k i, Kleinarmenische Miniaturmalerei. Die Miniaturen des Tübinger Evangelians Ma XIII, 1 vom Jahre 1113 bzw. 893 nach Christi. Tübingen 1907. — Die Kolophone der Handschrift Ma XIII, 1 waren nur in einer Abschrift des Herrn Emfiadjan bekannt, das Original sollte verlorengegangen sein. In H a n d e s A m s o r y a 1917/1918, Sp. 159—160, habe ich darauf aufmerksam gemacht, daß das Original des Kolophons vom Jahre 1113 in der handschriftlichen Sammlung von Khatschik Dadian erhalten und vom G a r e g i n H o v s e p i a n, Atlas für armenische Paleographie, Vagharschapat 1912, S. 48 und Taf. 92 in Faksimile veröffentlicht ist. Das zweite Kolophon, wonach die Abschrift des Evangelians auf Grund einer Vorlage vom Jahre 893 entstanden sei, ist eine Fälschung neuerer Zeit.

⁶ Die Abbildungen 14—18 sind dem Werke P a u l B u b e r l, Die Miniaturenhandschriften der Nationalbibliothek in Athen, Wien 1917, entnommen. (Denkschriften der Wiener Akademie der Wissenschaften, Bd. 60, Abh. 2.) Die Klischees verdanke ich dem wohlwollenden Entgegenkommen der Leitung der Akademie der Wissenschaften.

² Auf diese auswärtigen Werkstätten hoffe ich in einer anderen Arbeit zurückzukommen.

³ Dieses Thema ist in meiner „Geschichte der armenischen Literatur“ näher behandelt.

⁴ Die Reproduktionen der Miniaturen siehe bei A. Tchobanian, La roseraie d'Arménie, III, Paris 1929.



ՆԻՒԹԵՐ ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԻ, ՀՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՄԱՆ-
ՐԱՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՊԱՑՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

- Ա. Հ. ՀԱՊԷՇԵԱՆ, Սալմոսարան, գրուած Լեւոն Գ. Թագաւորի
համար (1283), Վիեննա 1922, 4°, էջ 12. 10 նկարով
բնազրի մէջ: Փր. 2.—
- Բ. Հ. Ս. ԱԿԻՆԵԱՆ, Սկեւրայի Աւտոարանը 1197 թուակա-
նէն. Վիեննա 1930, 4°, էջ 32: 18 նկարով: Փր. 4.—

MATERIALIEN ZUR GESCHICHTE DER ARMENISCHEN
KUNST, PALÄOGRAPHIE UND MINIATURMALEREI

- I. H. HABESCHIAN, Ein im Auftrage des Königs Leo III. ab-
geschriebenes Psalterium (1283). Wien 1922, 4°, S. 12. Mit 10 Ab-
bildungen. Fr. 2.—
- II. P. N. AKINIAN, Das Skevra-Evangeliar vom Jahre 1197. Wien
1930, 4°, S. 32. Mit 18 Abbildungen. Fr. 4.—

The image consists of a repeating pattern of the word "benin" in a bold, black sans-serif font. Each "benin" is outlined in a thick, multi-colored gradient that shifts from blue at the top to red at the bottom. Interspersed between these "benin" words are smaller, slanted versions of the word "otos" in a blue script font. These "otos" words also have a thick, multi-colored gradient outline, transitioning from red at the top to blue at the bottom. The entire pattern is set against a solid yellow background.